

Կարմիր

Նորման

առաքելու կերպություն

2504

9147 925)

9 - 98

1919

Բար - Անդիս

Տեսություններ պատմական հայության մասին  
Հայության պատմության մասին պատմության մասին  
Հայության պատմության մասին պատմության մասին

919 J. - 14 8

C. ROWE

23

## ԿԱՐՄԻՐ ՆՈԹԵՐ

## ՏԱՐԱԳՐԻ ԿԵԱՆՔԵՍ

(225)



1919

## ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐ

ՏՕՐ-ՄԱՑԻՏ

9/47-925  
4 - 98

9(97.925)  
9-98

## Զ Օ Ւ

ՄԻՏԱԳԻՆ ՀԱՄԱԿՐԱՆՔԻ ԵԽ ՄԵԽԱՐԱՆԱՑ

ա ռ.

ՄԵՄԱՅԻՆ ՏԻԱՐ ՕՆՆԻԿ ՄԱՀՏԵՍԵԱՆ

Քարտուղար Հ. Բ. Ը. Միութեան Կեդր. Գրասեմեալին

Գահիրէ

9 Մարտ 1919

Բօր - Ապիստ

Խորին յարգանքով

ԳՐԻԳՈՐ Գ. ԳՈՒՏՈՒԼԵԱՆ



ԳՐԻԳՈՐ Գ. ԳՈՒՏՈՒԼԵԱՆ



18902-5 8

## Մեծայարդ

Տիար Օննիկ Մահտեսեան  
Քարտուզար Հ. Բ. Բ. Միութեան կեղր. Գրասենեալիք  
Գահիբէ

## Մեծայարդ բարեկամս,

Տարտերով և արիւն արցունքներով լի այս գրքոյկա,  
տարադրի կեանքիս այս համեստ նօթերը, կ'ուզամ խո-  
նարհաբար ձօնել Ձեր պատուական անուան, յուսալով որ  
պիտի հաճիք ընդունիլ զայն իր շատ համեստ վիճակին մէջ։

Հազիւ թէ հրաշքներով ազատուած՝ դժբաղչ Ազգիս  
ահարկու տառապանքներէն, նախախնամութիւնը կը բե-  
րէր զիս երուսաղէմ, ուր բազդը կ'ունինայի Ձեզ հանդի-  
պելու, ու վերջապէս ալ սղատուած տեսնելու։

Դուք մեր տարաբաղչ Հայրենիքի հարազատ և ընտւ-  
րեալ գաւակը, ամսնէ՛ն աւելի տառապեցաք, անցնելով  
կախաղններու սոսուելներէն ու ապրելով բանտերու ար-  
հաւիրքներուն մէջ։

Աստուած Ձեղ փրկից սակայն։

Ձեղ տեսայ Հալէսի թէ երուսաղմի մէջ։ Ձեր կրած-  
այնքան անգութ տառապանքները ոչինչ փոխած էին Ձեր  
աշխատող ու նուիրուող հոգիէն, միայն Ձեր բանաստեղծի-  
քնքոյց սրտին վրայ զրած էին իրենց անջնջելի կնիքը։

Դուք ամենուրէք, առանց դոյզն երկիւղի զբաղուե-  
ցաք Հայրենիքի ցիրուցան եղած թշուառ զաւակներով,  
որոնք երբեմն այծեամներու պէս կը չափէին Տաւրոսի ու

Պէրիտի բարձրութիւնները, ուր կը սաւառնէին իբրև արծիւ, ահ ու սարսափ ազդելով գիշակեր անպղներուն։ Անոնք, աւա՛ղ, եկած էին իրենց անարգանքի ու սարկութեան շղթաները կրել տարագրութեան արիւնոտ ճամբուն վրայ։ Դուք օգնեցիք անոնց ու սրբեցիք Զեր զըժքաղի հայրենակիցներուն աղի արցունքները և Զեր ներկայութիւնը վստահութիւն և մխիթարանք եղաւ բոլորին, որնց յարգանքին ու սիրոյն առարկան դարձաք։

Ու բոլորը, բոլո՛ր Զէյթունցիները օրհնեցին Զեզ։

Իսկ ես, որ ուրիշներու պէս զգացի Զեր աղնիւ սըրտին ջերմութիւնը իմ ցաւերուս վրայ, կը փափաքիմ այս համեստ աշխատութիւնս Զեր յարգելի անունով զարդարել, ողջունելու համար Զեր բարեեղաղ ազատազրումը, ու այս առթիւ իմ սրտազին չնորհակալութիւննե՛րս ալ յայտնելով քաղցր պարտականութիւն մը կատարած ըլլալ։

Ես յարգանքով

ԳՐԻԳՈՐ Գ. ԳՈՒՏՈՒԼԵԱՆ

9 Մարտ 1919

Բօր - Սայիս

Գահիրէ, 6 Մայիս 1919

### Յարդելի

Տիար Գրիգոր Գ. Գուտուլեան

Ուսուցիչ «Սիսուան» վարժարանի

Բօր - Սայիս

Աղնի՛ւ բարեկամու,

Զեր այս երկորդ հեղինակութիւնը, զոր կը ձօնէք իմ համեստ անուանս, այնքան գեղեցիկ ուղերձով մը, զիս կը յուզէ մնաւագէս, կ'ըզզամ թէ ձեր աղնիւ հոգին, սըրտագին հիացումով մը տարուած, չի՛ ուզեր յարգել վերապահութիւններու սահմանը։ Անհունօրէն ընդարձակ է Պարտականութեան ճամբան, որուն ո՛չ ոք կըցած է հասնիլ վախճանին։ Ոչ ո՛ք ուրեմն կրնայ իրաւունք ունենալ գնահատութիւններ և չնորհակալիք ընդունելու, ճանչնալով իր մարգկային տկարութիւններ՝ պարտականութեանց մեծութեան քով։

Ենորհակալ եմ, ազնի՛ւ հայրենակիցս, Զեր յայտնած անկեղծ զգացումներուն համար, որոնք անգամ մըն ալ լայնօրէն կը բանան վիրաւոր սիրոս, արիւնելու համար զայն իր ցաւերու կոտացումին և սուզերու կականքին մէջ։

Զեր հայրենաբաղդ յիշողութիւնները զիս զա՛րձեալ կը տանին գէպի Հայրենիքի նուիրական սրբութիւնները, ու քննք նոր պարտականութիւններ — աւա՛ղ անհունօրէն ժանրատար — կը ներշնչեն բոլորիս։

Երբեմնի մեր զրախտագեղ Հայրենիքին սպաւոր Ա-  
մբակներն են որ կը խօսին, կ'աղաղակեն ահեղագոչ ծո-  
վերու ու լեռներու հեռաւորութիւններէն . . .

— Դէ՛պի Հայրենիքի մոխրակոյաները, դէ՛պի արիւ-  
նաներկ ու խոշտանգուած մեր լեռներու մայրական զիրկը:

Ու քու համեստ երկասիրութիւնդ այդ գնացքին ան-  
դիմաղրելի հրապո՛յրն է որ կը ներշնչէ արիւնի սարսափ-  
ները սալրող մեր տառասլանքի եղբայրներուն:

### Զերդ անկեղծօրէն

ՕՆՆԻԿ ՄԱՀՏԵՍԵԱՆ

## ԿԱՐՄԻՐ ՆՈԹԵՐ

### ՏԱՐԱԳՐԻ ԿԵՍԵՔԻԾ

«ՅԵՐ»

Երեսասարդ թուրք զիւանազիտութիւնը և թուրք  
մամուլը Ատանայի եղիսնէն մինչեւ 1914 ի ընդհանուր զօրա-  
շարժը և 1915 ի քսաննելի տառամը ոչինչ փախչեցին իրենց  
հայաջննջ քաղաքականութենէն զոր կը հետազնդէին մաս-  
նաւոր հոգածութեամբ։ Կալուր Տաղլի (Հայ-Լեռ) և շըր-  
ջակայ զիւղերու վերապրող գմբագդ հայութիւնը մտահո-  
գութեան ու սարսափի տակ էր ու շարունակ հայու ու  
իսլամի խնդիր։

Պատճառը բացորոշ էր, անմոռանալի ջարդին հրէշա-  
յին տեսարանները և գէպքին հեղինակներուն մէկ պըղ-  
տիկ մասին էրցինի և Ատանայի մէջ մահուամբ պատ-  
ճուիլը շատ սուզի նստած էր հայ արիւնով մնած թիւրք  
պէյերուն և արիւնկզակ խուժանին։

Հաւասարութիւնը (միւսավլաք) նշանակութիւն չու-  
նէր, Սահմանազրութիւնն իսլամին համար եղած շնորհք  
մը կը նկատուէր, հայ երիտասարդը ստիպուած էր վեզ  
ծուել և հլու ստուրուկը զառնալ մոլեռանդ տպէտ թիւրք  
տարրին, ընդլուղներուն էզզըյա, գէտայի և յօնիթիհանի  
անունը տրուելով, զրպարտուելով, անարգ կախաղանով կը  
դատապարտուէր։ Պաղչա-Պուլանըգի զայմաղամը փոխա-  
նակ հսնողուտ զործերով զրազելու մեծ եռանդով հայա-

հալած քաղաքականութիւն մը կը հետապնդէր։ Հայոցմէ կը պահանջէր հայ գիտակից երթասարդներուն անուան մէկ ցանկը, յայտարարելով թէ առանց աստնց ձերբակալման և արժանաւոր պատիժին անկարելի պիտի ըլլար կեավուր-Տաղը հայոց կեանքին և ինչքին ապահովութիւնը երաշխաւորել։ Ասանկոլ տեղուոյն կառավարութիւնը կիլիկեան աշխարհին ծանօթ և կուսակարութենէն միջև մայրաքաղաք մինչև հայ գաղթական հոսանքի ընդհանուր շրջանակիները զբաղեցնող կենսական խնդիր մը դարձած էր իյանըցի թիլքի Պօղոս Սահակեանի, եղրօը Յակովի, Պաղայէն Գամալը Վարդավառ Կիրակոսեանի և Գրիգոր Քէլ-Փանոս Քէշիշեանի, Լարածլուէն Յովսէփ Ճուղիականանի, Սէլի Սահակ Սահակեանի և Ղօճա Միթարեանի կառավարութեան կողմէ պաշտօնական կերպով պահանջութելը իր հայ հզըլյաներ և բուհիքէնիներ։ Ասանց գաղտնի ընկեր և գործերուն սատարող ձանչցուած էին կառանի կառանի և գործերուն սատարող ձանչցուած էին կառանի կառանի և ամսարեան (բնիկ Մարտացի) Օհան Տէմիրնեան, Լեւոն Նաճարեան, Ղօճա Գալայճեան, Սարգիս Թուղծաեան և Պատոս Պատօսեան։

Ետանի - Հարունիյէի միւտիւրը Ատանացի Մէսուտ Ջանի պէյ՝ Հայերու անկիղծ բարեկամ կողելով զինքը, բան գործ ձգած հայ նամուսին և հայ օճախին քանդումին համար Գալայի գայմաքամին, ձէպէլ - Պէրէքէթի միւթէսը Քին և Ատանացի կուսակալին Հայոց մասին ստայօդ, շմնծու և ամբաստանիչ պաշտօնական թուղթերովը կը խարէր կառավարութեան ամբողջ մարմինը մեծնալու գործ տեսնողի յոխորտացումին տակ։ Մէսուտ պէյի կ'աջակցէր Խառնիի գերմանական որբանոցին մէջ գանուող Միախոնէր Միշէֆը Եիւչիւ Եամալըզլը գերմանուհին որ Ատանացի Ջարդին հայ որբերուն գերմանական որբանոցներու մէջ վտագրուելուն համար աշխատած և բաւական ալ գործ տես-

սած էր, սակայն Գերմանիոյ պատերազմ հռչակելէն վերջ Հայոցմէ կատարեւապէս պազած, կառավարական շրջանակներու մէջ շարունակ կը ծանրանար հայ ազգին վրայ ամբաստանելով թէ առանց բացառութեան Օսմ. կառավարութեան վլսուն փորձանք մըն են և պէտք է արժանաւոր պատիժ մը կրեն։ Մէսուտ պէյի կառավարութիւնը շատ զժբախտ շրջան մը եղաւ Հայերուն համար, իսկդ հայ գիւղացին հանգիստ և խաղաղ սրառվ օր մը օրանց հարած չէր, շարունակ նոր խնդիրներ նոր զէպքեր ձնունդ կ'առնէն և ամիսներով կ'զբաղեցնէին խեղճ հայր։ Միշէֆը ասով ալ չէր բաւ ականանար, Հայոց վլսուն մեծ փորձանք մը բերելու նկատումով Ատանացի գերման գօնսպէլին մասնաւոր նամակով մը Հայոց՝ գերման ազգին և որբանոցնարուն զէմ պազ վերաբերում մ'ունենալին շեշտած, Պատուելի Յարութիւն Մանուշակեանի, մանկաբարձ Տիկին Մասի Գալստեանի և Ազգ. Վարժարանի սնորդէն Գրիգոր Գուտտուլեանի անմիջական հեռացումը խնդրած էր, յայտնելով թէ երեակ միութիւնը Օսմ. հայրենիքի դաւաճանող ոյժ մըն է։ Խնդիրը շատ սուր հանգամանք մը ստացած էր, Ատանացի Ասաջնորդը Գեր. Գէորգ Ծ. Վրդ. Ասլանեան վախնալով թէ խնդիրը զէշ վիճակի մը կը յանգի, անմիջապէս իբրև քննիչ նշանակած էր Պաղչայի քահանայ Տ. Մէսուտ Վէշէկիրեանը և մասնաւորներու եւս գրած նամակներով խորհուրդ կուտար Միշէֆը համակերպի, համակրիլ և խնդիր չի հանել և լուել։ Այս մասին 1915 Ապրիլ 8ին Ատանացին մասնաւորներու կողմէ եւս նամակներ հասած էր խնդրին սուր հանգամանք չտալու յորդորանքներով։ Ստիպուած էինք լուել մեծ անիրաւին զէմ, սակայն գերմանուհին մոռցած չէր մեզի և յարմար առիթի մը կ'սպասէր վրէմը լուծելու համար։ 1915 Ապրիլ 29ին կեղրոնէն եկած հրամանի մը համաձայն միւ-

տիւր Մէսուտ պէյ Հայերէն զէնք կը պահանջէր, որուն փափաքին գոհացում տրուեցաւ, սակայն կուռակալութենէն Հայոց զէնքերը հաւաքելու պաշտօն ստացած Գօմանտան. Ռահմի պէյ Հասան Պէյլիէն մաս մը զինուորներով միասին Մայիս 27ին (1915) իսանի հասնելով տրուած զէնքերը անբաւական համարելով, Հայ-Բողոքականաց Պատուելի Յարութիւն էֆէնախ Մանուշական, Երջանիկ Գրյմէթլեան և Պօղոս աղա Զազըրեան երեք անդամներ ժողովի և խորհրդակայց թեան կանչեց և սպաւանալիքներով կրկին զէնք պահանչեց, Երջանիկ Գրյմէթլեան եղած հարցման մը հաղթի թէ կը յանդինի պատասխանել զանակոծութեառու տակի, մէյ մըն ալ ինքովինքը արիւնոտ վիճակի մէջ յուշակորոյս սանդուխէն վար զլորած կը զտնէ: Ժողովուրդը և քաղի անդամները ահարեկ վիճակի մը մատնուած լուռ ու մուհջ Գօմանտանին բերնէն ելած պատգամին կ'սպասեն. անոր տուած հրամանը սուրբ և նուիրական էր, ոչ ո՛ք պէտք էր համարձակէր խօսիլ, յանդրդանողը մահուամբ կը պատմուէր և կամ արիւնլուաց փողոց կը նետուէր: Ռահմի պէյ և մէջնուն միլլէթ իւչ կիւն սիզէ միւսաստէ էտիյօրըմ, ավտէթիմոնէ նէր չէյ հազըք պուլամասմ քէտիւնիւղ իհրագ վէ սիզի գաթլ խոէնէլիմ» յուխորտալով Հասանդէլի մեկնեցաւ ուր զէնքերը հաւաքելու ժամանակէլի մեկնեցաւ 22 տարեկան բնիկ Տէօրթեօլ-էօդէրլիցի Յովհաննէս անունով երիասաւրդ մը և շատեր արիւն լուայ գանակոծելէ և նապատակին հասնելէ վերջ, 1915 Ապրիլ 30ին, կրկին վերադարձաւ իսաունի և այս անզամ առաջին անգամ կանչուած երեք հայ անդամներէն զատ ժողովի կանչեց նաև. Ասատուր Կէօք-Կէօլեան, Յակոպ Նազարեան, Կարապետ Սղանեան, Դաւիթ Դաւիթեան ևն 12 հոգիէ բաղկացած մարմին մը, այս անգամ Գօմանտանին հետն էր նաև գաւառակին Տեղակալու

ժամանակը իրիկուն ըլլալուն առաւօտ ներկայ գըտնուելու և պէտք եղածը ընդլութ ի զործ զնելու հրաման տուաւ ու բոլորը ցրուեցան:

Առաւօտ կանուխ Կէօքչայիրի մըխթարը և աղաներէն Աւետիք Կիրակոսեանն ալ միասին ըլլալով 12 անդամները ներկայ զանուեցան, այս անզամ ևս Ռահմի պէյ «սիլահ խմէթիմ մունտարլար» պոռալով զանակոծեց երկու վերոյիշեալ Կէօքչայիրցիները և Կ-կին թիլքի Պօղոսի Խէնզիիր հանելով, քաջ փախստականին ընտանիքը ամբողջ պարագաներով տասն և մէկ տուն առաջին անզամ ըլլալով աքսորեց գէպի Հալէպ և տեղացիներուն 8 օրուան պայմանագամ մը տուաւ թիլքիի և ընկերներուն ձերակալման և կառավարութեան յանձնելու մասին, սպաննալով որ հակառակ պարագային սիփի հրկիտէ ամբողջ գիւղը և սիփի աքսորէ հայ բնակութիւնը: Միստիւր Մէսուտ պէյ աւելի եւս քաջալերուած Գօմանտանին ահարկու ընթացքէն, 1915 Մայիս 4ին զանակոծման տակ ըսպաննեց Նազար Թուղարեանը և զանակոծեց Պ. Երջանիկ Գրյմէթլեանը որ գիտողութիւն ըրած էր լափր արարքին գէմ երբ ինքը առիթէն օգուա քազելով ձեռք նեանել կ'ուզէր գտած աղջիկներու և զեռատի հարսերու պատուին: Յօնիս 22ին Միւտիւր ՈՒսուտ պէյի հայ անմել 12 տարեկան աղջկան մը վրայ փորձած անասնական ընթացքը երբէք կարեւի չէ մոռնալ, կարեւի չէ մոռնալ որ այդ աղջիկը զերմանական որբանոցի սանուհի մ'էր և թէ տեսուչ Ֆան-Տուոլէր և ուսուցիչք այս գաղանային մտադրութեան տեղեակ, բոլորովին անտարբեր կը զանուէին զործուելիք խուժդուժ ընթացքի մը հանգէպ: Գերմանացիք փոխանակ կոյսի մը պատիւը փրկելու, միտիւրը թիլքի Պօղոսի ընթփոյթ ձեռք ձգուելուն համար կը քաջալերէն, և երբ անկարելի կը լլար հայ հերոսը ձեռք ձկել, Եսայի

Նաճարեան, Օհան Տէմիրճեան, Լեւոն Նաճարեան, Պատոս Պատօսեան, Ղօօմա Գալայճեան, Սարգիս Թոռ զճեան և Նաղար Յակոբեան անհիշապէս ձերբակալուեցան և բանտարկուեցան։ Յովհաննէս Քէշիշեան, Միմոն Զափարեան, Կարապիտ Զափարեան, Յովհաննէս Զափարեան, Յակոբ Քէօջկէրեան, Սարգիս Քէշիշեան, Մարաշցի Հաճի Կարապիտ Թալապինեան՝ ժամանակ մը Պաղչա և Օսմանիյէ բանտ մնալէ վերջ մասնաւոր հակողութեան տակ զրկուեցան Տէր-Զօր ու վճացուեցան։ Յունիս 29 ին Խառնի եկաւ Պաղչայի տեղակալը Սահիսի Ռուհի պէյ (Աքսէրայ Մօտէլ դպրոցին նախկին տնօրէնը) դատաւորը և նուժուամէմուրըն 21 (ը. թ.) Յունիս ժամը .9 ու կէսին Բ. բառթի մը եւս իբր գաղթական ճամբայ զրին, որոնց մէջ էի ես դժբախտու Երեք ժամէն հասանք Պաղչա և Օսմանիյէ մէջ Համբը անունով մնել ծանօթ ամայի կամուրջին մտա, Հասանպէյլի հայ գիւղը մներ հասած տեղեւոյն շատ մօտիկ էր բայց մասնաւոր նպատակով մը գիշերը հոդ անցնել խորհած էին ժանտարմա Սագալլը Մուստաֆա և Պէքիրը Յանձնուած գաղթականներուն մնեծ մասը այրիներէ և աղջիկներէ կը բաղկանար զիշեր էր, ժամը հինգ ու կէսին թուրք ջորեպաններէն Ֆախը, Ահմէտ, Ճինիժ, Վըճը, Ղօնձա և երկու ժանտարմաները շարունակ քալելէ յոկնած տանջուած այրիներու անկողինները մտնել կը փորձեն։ Սակայն որո՞ւ համար մայը սիրելի չէր այդ վայրկեանին . . . ահա ճիչ մըն չ որ կը բարձրանայ «հասէ՞ք, չուտ հասէ՞ք . . .» Մարիսամ անունով գեռատի հարա մըն է Երիկ մարդերս փայտերով կը յարձակինք մարդ - հրէներու վրայ որոնք անմիջապէս դէպի անտառը կը փախչին ու անյայտ կ'ըլլան։ Քունը փախեր էր մեր յոդնած աշերէն, ամէն կողմ աղմուկ, ոմանք Աստուած օփնութեան կը կանչէին, ոմանք եւս ամսնակարողին հապէին կ'ուղղէին

բողոքներ այրած, հալած, մաշած սրտերու. պղափկները  
կուլային երբ կը տեսնէին թէ իրենց ծնողաց կեանքը,  
պատիւը վտանգի տակ է և անդութը երբեք չանասար սըր-  
տամձլիի խօսքերու, այդ տակնապը տեւեց մինչև արշա-  
լոյս և մենք անքուն հսկեցինք. Յունիս 22 արշալոյսին  
հետ մենք ալ ճամբայ ելանք ու հասանք Հասան Պէյլի  
հայ զիւղը որու թնակչութիւնն ևս արդէն քշուած էր շատ  
ցանցառ թիւ մը մնալով. Հասան Պէյլին հայաշատ զեղե-  
ցիկ դիւզ մըն էր, ուր Որբախնամը՝ Փառէն վարդապետի  
հսկողութեան տակ բացած էր երկսեռ որբանոց մը և ա-  
ւելի յարմար ջու րի և ասլուսափ տեսակիտով, Տէօրթեօլի-  
որբանոցն ալ վերջերը միացուցած էր ինչպէս Խառնի  
հոս ևս կառավարութիւնը հայ ֆէտայիներու խնդիրը յու-  
զելով աեղոյն երեւելիները՝ կիւչիւք Արթին ֆէշիչեան,  
Կիրակոս Քէշիչեան, Նշան Քէշիչեան, Մկրտիչ Պօյաճեան,  
Պօղոս Պօյաճեան, Արթին Սրապիոնեան, Մարգիս Մար-  
գրեան, Աստուր Մահտէսեան և որբանոցի առժամեաց  
անօրէն Մարաշցի Խորէն Գութուճեանը շարունակ կը նե-  
զէր և մանաւանդ կը ծանրանար Կիրակոս աղա Քէշիչեանի  
և որդւոց Պետրոսի, Համի Մասաթէսոսի և Գրիգորի փրայ  
որոնք ամբողջ զիւղին պաշտպան և զեկալար ճանչցուած  
եին: Շուկայի մէջ Պետրոս Էֆ. Քէշիչեանի պղտիկն մէկ  
պղտիկ դէպիքը կամ պարզ խօսակցութիւնը ժանտարմայի  
մը հետ կառավարութիւնը սխալ մնենած և փօսթային  
վար գրուիլ ատոնց կողմէ ժանտարմաներու բրածեծ ըլ-  
լալը Ստանայի և Հալէսի Կուսակալութեանց ընդփոյթ  
հեռագրուած և արգիւնքը Կիրակոս Քէշիչեանի ընտանեօք  
տիվանը եօրդիյէ վերցուիլը և խստիւ պատժուելուն մա-  
սին հրահանգ եկած էր. մինչև որ խնդիրը հասկցուեցաւ  
ժամանակ մը շատ սուղի նստաւ այդ խեղճ ընտանիքին  
վրայ, այնպէս որ հայ գաղութին Հասան Պէյլիէն անցած

ժամանակ Զ ժանտարմաներու սպաննումը հայ չէթէներու վերադրուած, և Մատթէոս Քէշիշեան, Ղօճա Տէմիրնեան՝ Հասան Պէլլիէն և Յովհէփ Ճուլֆանեան կարաճուէն նմանապէս մեղակից նկատուած, ձերբակալուած Ա.տանայի էօրֆիցէն զրիուած էին, վերջին երկուքը Ատանայի մէջ կախաղան հանուեցան Յովլիս ամսոյ մէջ։ Չմռնամ յիշերու թէ Հալէպ երկարող չօսէն Հասան Պէլլիէն անցնելով բանակի նազիխարի կերպոն որոշուած էր և շատ կարւոր ոյժ մը կը գտնուէր ընդհմուլութեամբ Օսմանիցի Մէնզիլ Գօմանտանը և Երքեանը Հարալ Գայմագամը Ալի պէջի և Հասան Պէլլիի Մէնզիլ Գօմանտանը Ալի պէջի, որոնք մինչև վերջը փորձանք մ'եղան անզոյն խեղճ ժողովուրդին զլիխուն։ Մէնք կարծ ժամանակի մը Հասանպէջի մնալով կրկին ճամբայ հանուեցանք և իրիկուան քէմ իջեւանեցանք Խոլահիյէ գտաւառակը և ջրի մը մօտիկը դիշերեցինք։ 23 Յունիսին կրկին ճամբան ձեռք առինք և հասանք Գարասլապա ամսոյի տեղ մը։ Հնա ևս փորձուեցաւ և սակայն անյաջող մնաց անբարոյական փորձ մը և այսպէս մած ու պղտիկ, կին և աղջիկ քալելէ ոտքերնին ուռած 24 Յունիսին հասան Ռածօյի կերպոնը ուր զիշերեցինք։ Կարելի չեղաւ կայարանին միւտիրին գութը շարժել և երկաթուղի նստիլ։ Պէտք էր ճամբայ իյնալ քմահաճոյքներու խաղալիք ըլլալ և ճամբան շարունակել, լալով, ան քաշւելով, ծեծ ուտելով։ 26 Յունիս ժամը 6 ուկէսին ատենները Գատմա կայարանը հասանք ուր գտանք հաճընցի, կօգէրլիցի ևն տեղերէ իշնողուած հայ գաղթականներ, ատոնք ևս մեզի ցաւակից և բաղդակից էին, ճամբան շատեր պատիւնին վրայ տըուած և շատեր ալ նօթի քալելէն յոդնած մեռած էին կայարանին ամէն կողմը ողբ ու կոծը և հծծիսնը կը բարձրանայ, զիթացէք մեր խեցութեան անկարող ենք քալել

կ'աղաղակէ և կը խնդրէ գաղթականութիւնը, ասոր վրա քար սրտերը յարմար կը տեսնեն չոգեկառով զրկել մինչև Հալէպ. ժամը 7 ին հազարաւոր գաղթականներով թըրէն կը դրուինք և ժամը 12 ի տեսները կը հասնինք Հալէպ, տեղոյն «Գաղթախնամ»ի անդամներուն կողմէ որոշուած մասնաւոր չէնքերուն մէջ «Գայսէրլիք» յորջորջուած: Յունիս 27 ի առաւօտը, ամբողջ Խառնցիները մէկ Գայսէրլիկի մէջ կը համախմբուին ու կը մնան մինչև Յունիս 23 (1915): Մինչ այդ հետզհետէ հասան Խառնիմնացած հայեր 520 հոգի մօտաւորապէս և 440 հոգի ևս այրի և զինուորի ընտանիք, որոնք վերջին Տէր-Զօրի կողմերը քշուին: Հալէպ եթէ ոչ կանոնաւոր կերպով գէթ 3-4 օրը անդամ մը մնձերուն հական պղտիներուն Յական մէթալիկ հացազին մը կը տրուէր, օր չէր անցնէր որ գաղթականական մեծ հռամնք մը Հալէպ չի հանկիր, ամէն օր շարունակ նոր զուլումներու, սպաննումներու առևանգումներու լուրեր կը հասնէին: Տիգրանակերտի և Խարբերդի և այդ կողմերէն եկած կանանց ստուար թիւ մը որոնց մէջ 8 տարեկանէն վերէրիկ մարդ կարելի չէր նշմարել և ամբողջ աղջիկները եւ գեղանի հարսերը խուժանէն առեւանգուած, լկուած և շատեր սպաննուած էին: Այդ օր տեղոյն թաղական խորհուրդը ուղեց ցոյց մը կազմակերպել և լլկուած ու առեանգուածներու պատիւը պահանջել: Կիլիկիոյ կաթողիկոսը ըլդգուշուց ամբոխը, խրատելով թէ կրնայ աւելի աղէտներու գուռ բանալ այդպիսի ցոյց մը: Թաղական խորհուրդն երկու կարող ոյժեր կիլիկիոյ կաթողիկոսին գէմ խօսեցան զայն հոչակելով կիլիկիոյ օճախին քանդման պատճառն ու պատասխանատառուն: Կիլիկիոյ ալեղարդ կաթողիկոսը լոեց, լոյս աշերով տեսաւ որբոհիները և թօմպուլիկ մանկիկները որոնք մայրակորոյս և հայրակորուս կուրային, կը հեծեծեին շարունակ Այդպիսի ցաւալի տեսա-



գանձերու ականաւուս եղան մեր ազգին երկու կարող երեսփոխանմերը Տիար Զօհրապ և Վարդպէս որոնք արիւն արցոնքով դիտեցին տեսարանը և մինչեւ կառավինատեղին Ռւրֆայի մօտիկ հոչակաւոր արիւնուս անցքը իրենք ալ կարմիր արիւնով ոռոգեցին իրենց սիրած Հայաստանը ուր գացին մեծ բողոքը ընելու ամենակարողին որ արձանացած իր հնամենի գահոյքէն կը դիտէր հայուն մեծ կառավինատեղին առանց շանթահարելու հեղինակները հրէշածին Մէնք Հալէպ թաղեցինք մեր սիրելիներէն շատեր ու շատեր ալ Հալէպէն Պապ, Մունպուն, Ռէսիւլայն և Տէր-Զօր խլեցին տարին մեր սիրելիներէն մեծ մասը :

Ա՛հ, որքան հիացումի արժանի էին այն փոքրաթիւնները, որոնք այդ սարսափի օրերուն, ամէն տեսակ հաշիւներ արհամարհնելով կը պայքարէին ծովածաւալ թըշուառութեան ու աղէտին գէմ, որուն ահարկու հոսանքը տասմեակ հաղարներ քշած բերած էր, տանելու համար գէպի հնուառոր հորիզոններ գէպի անսագութիւն ու մահ . . . ու այդ փոքրաթիւ անձերը, փոխանակ շուարելու, խելագարելու, արիւն քրտինքներ կը թափէին զիշեր ցորեկ ծառայելով հալածական հայութեան . . . :

Ահա պատկառելի անձնաւորութիւն մը որուն կը դիմէն և կը պլուին բոլորը, ան բոլորին մտիկ կ'ընէ ու կուտայ ինչ որ կրնայ, մխիթարամնք, միջնորդութիւն ու դրամ : Հազարաւորներ կը նպաստաւորուին ու կը փըրկըւին անոր զօրաւոր միջնորդութեամբը : «Պարոն» է, Տիար Օննիկ Մազլումեանը :

Ահա բժիշկմը, որ կանգ կ'առնէ իւրաքանչիւր խնդրաբակուի առջև, կը մխիթարէ, կը խնամարկէ ու կեանքեր կ'ազատէ :

Ահաւասիկ խումբ մը տիկիններ, որոնք ճերմակներ հակած գաղթականներուն մէջ կը շրջագային, սմանք ըզ-

գեստներ և ուրիշներ ուտելիքներ բերած են, ու բոլորը արցունքներ ունին մխիթարելու համար իրենց գժբախտ ազգակիցները : Հոս հոն կաթսաններ կ'եռան, փարկասուն տիկիններ և օրիորդներ եկած են ծառայել գժբախտ հայութեան :

Մենք, Զէյթունցիներս, էն բաղդաւորներէն էինք Հաւելպի մէջ : Շատեր կը նախանձէին մնզ, ցուց տալով երիտասարդ մը, որ մերթ Առաջնորդարանի մէջ կ'երեւար, տետրակներու զլուխը, մերթ բակին մէջ, հրահանգներ տալու, և բոլորին մտիկ ընելու համար : Ան մեր սիրելի հայրենակից Տիար Օննիկ Մահաւեսեան էր ո՛ր Զէյթունցի գաղթականներուն համար նշանակուած մլակ անձն էր իրը ներկայացուցիչ ու պաշտպան : Առաջնորդարանը կ'զգուշանար Զէյթունցիներէ, վախնալով՝ անոնց հանդէպ կառավարութեան ցոյց տուած վերաբերումէն, ու իրաւասութիւն տուած էր մեր հայրենակիցին կարգադրել անոնց նպաստի և այլ բոլոր գործերը : Ան միայն Զէյթունցիներունը չ'ը սակայն այլ բոլոր գաղթականներունը : Բոլորին կը մօտենար, բոլորը զինքը կը ձանձնային իբր սրտցաւ աշխատող մը և բոլորը կը սիրէին :

Տակաւին կ'լդամ ջերմութիւնը իր համբոյրին, զոր գրօմեց գաղթականի փոշեպատ ու այրած ճակտիս, երբ առաջին անգամ հանգիպեցաց իրեն : Ես զինքը մեռած կը կարծէի ու ահա կը զտնամ : Գլուխը հաւաքած է յիսունի չափ Զէյթունցիներ, բոլորը տաժանազին այխատանքներու լծած, ոմանք հաց կը փոխադրեն գաղթականներուն բաժնըւելու համար, ուրիշներ մաքրութեանց զործաւորներ են, ու ինք բոլորին կը հետեւի, կը հակէ ու բոլորին կը ծառայէ : Հալէպի մէջ, իր ներկայութիւնը և մատուցած ծառայութիւնները մասնաւորաբար հալածական «Անիծեալ» Զէյթունցիներուն համար մխիթարանք մը և օրնութիւն մը եղաւ :

Նոյնպէս մամաւոր յարգանքով պէտք է յիշել տեղ-  
ոյն Առաջն, փոխանորդ Սրժ. Տէր թակոր Քնչ. Եսայեանը,  
որ մէկ երկու ազգայիններու հետ ամէն պաշտօնական դուռ  
ափ կ'առներ ինդրանքներ ներկայացնելու ու շնորհներ ըն-  
դունելու համար :

Հասանպէյլիի ժողովուրդեան համար կ'աշխատէին կի-  
րակոս աղա Քէշիշեան, Արթին աղա և Կիւշիւք Արթին  
աղա և Պետրոս Քէշիշեան: Նմանապէս յիշենք նաև Տէր.  
Գիւտ Եպիսկոպոս Միխիթարեանը որ օգտակար ծառայութիւն-  
ներ մատոյց գաղթականներուն:

Հալէպէն դեռ չի մեկնած շատ մը ծանօթ հայրենա-  
կիցներ ու սիրելիներ հողին յանձնելու դժբախտութիւնն  
ունեցանք որոնց մէջ կը գտնուէր Սանասարեանի աշա-  
կերտներէն Քէյթունցի ուսուցիչ Տ. Խաչիկ Եաղուպեան և  
Հաճնոյ որբանոցին ուսուցիչ Սարաֆեան էֆէնտի, հոռ  
անկարելի է միառմի յիշել ամէն անոնք որոնք առանց  
տեսնելու ազատութեան լոյսը թօշեցան աչքերնին բաց,  
անգութ մահը անիծենով: Մենք մնացինք Հալէպ մինչեւ  
24 Յուլիս և իրիկուան դէմ տրուած խիստ և ստիպողա-  
կան հրամանի մը համաձայն ստիպուած Դամակոսի կա-  
յարանը գացինք, Էօպէրլիցի, Խառնըցի և Կարսիցի մօ-  
տաւորապէս 250 տուն գաղթական և ժամը (ը. թ.) 11 ու  
կէսին շոգեկառքով մեկնեցանք Համա և 5 ու կէս ժամէն  
հասանք Համայի կայարանը, ուր ժողովուրդին մեծամասնու-  
թիւնը իջաւ քաղաք և պանդոկ զիշերեց, վոքրամասնու-  
թիւնն ալ մնաց կայարան. տեղւոյն զօմանտանը Զ ական  
օրական տուաւ, կէս զիշերին սխալմամբ տրուած հրամանի  
մը համեմատ վերագրածանք կայարան մեր ծախսով ուր  
մինչև իրիկուն ստիպուեցանք սպասել. 27 Յուլիս երկու-  
շաբթի զիշերանց շոգեկառքով ուղեւորուեցանք դէպի Հոմա.  
ժողովուրդին մէկ մասն ալ ուղտապաններու հետ հետիւտն

համբայ ելաւ. չմոռնանք հոս յիշել թէ այդ օր Գա-  
րատուրանի ժողովուրդը ևս հոդ հասած էր հետիւտն,  
խեղճերը մեզի նման ստիպուած այծերը, գրասաները և ինչ  
որ ունէին հետերնին ոչինչ գնով ծախսած ու գաղթական  
ելած էին: Հոմա ա մէն տեսավէտով գեղեցիկ քաղաք մըն էր  
Հոդ մնացինք մինչև հինգչարթի օր Յուլիս 30, առաը-  
ւանց խեղճ արկինս զժբախտութիւնն ունեցաւ բաց գաշ-  
տին մէջ մանէ գտակ մը բերելու, նոյն օրը ամբողջս ալ  
հետիւտն ձամբու զրին, գոմիսէր Մուսթաֆա Սամի մեր  
արիւնը ծծել քամել կ'ըղձար, կը խարէր, կը ծաղրէր զաղ-  
թականութիւնը ըսելով « Քիչ մը անդին մասնաւոր կառք  
պատրաստէր ենք ձեզի համար »: Իր անդիւթեան շատ  
շատեր ծեր, մանուկ և յզի կիներ՝ զոհ զացին: Ինչպէս  
պիտի տեսնենք, Սալթէն Մեծ ձէմալ վաշային քաշուած հե-  
ռազրի մը մէջ յիշեալ հրէշին վատ ընթացքը պատկերաց-  
ուած է: Չարչարուած ու պարտասուն հասանք Հիւսէյտի  
կամ Գարաքէյտ անուն Նահիյէն. ջուրը զէշ, մարդիկը վայրենի  
ու տեղը ամադի, ուր 2-3 ժամ հանգիստէ մը վերջ կէս օրին  
շարունակեցինք ճամբան և մթնշաղին հասանք պղտիկ  
գիւղ մը, յար և նման Հիւսէյտի: Գիշերը անքուն ան-  
ցուցինք վախնակով թէ յարձակում մը կը գործուի: Օգոս-  
տին, շաթաբ օր մեր շարչարանքի ճամբան շարունակեցինք  
և կէս օրէն վերջ հասանք Նէպիկ (գաւառակ). ջուրը, օգը  
գեղեցիկ և սքանչելի, և մարդիկը քիչ շատ կրթեալ քաղաք  
մըն է, զմեզ պաղուկ ջուրին քով տեղաւորեցին և օրական  
մը բաժնուեցաւ կառավարութեան կողմէ. հո՛ս ալ զիշեր մը  
մնացինք և կիրակի, Զ Օգոստ. կառք վարձելով ճամբայ  
ելանք և 9 ժամէն հասանք Գուտէյիքա անուն զիւղ մը ուր  
կը գտնուի պանդոկ մը որուն՝ տեղացիները « Դշխոյ-հեղինէ »  
անունը կուտան, սխալ չէր այդ յորջորջումը, ին կոթող-  
ներ և շատ հին շնչքերու մնացորդներ և մնծ աւազան մը

քաջ վկաներ էին պատմական վայրերուն. Պուտէյփա ունչը առաստ խաղող և այլ պատուզներ: Նէպիքէն, ինչպէս շատեր նմանապէս մենք ալ քալելէ խոնջած կառք վարձած էինք. Օգոստ. 3 երկուշաբթի օր ճամբայ ելանք դէպի Դամասկոս ուր հասանք յետ միջօրէի Սէվզըյաթի մէմուր Սալէն անուն սպայի մը խիստ հսկողութեանը տակ Գատէմ կայարանին մօտ տեղաւորուեցանք, ժանտարմաներէ շրջապատուած նոյնիակ ջուր խմելու և շուկան ելնելու չէինք թոյլատրուէր Գաղթականաց սէվզըյաթի պաշտօնեայ Սալէն ոչ թէ սպայի մը այլ պարզ տպէտի մ'իսկ անպատուաբեր վայրի ընթացք մը բռնեց շարունակ, առանց ո և է պատճառի ձեռքը ինչած հայր անարգելով ու առնջելով: Հոգ մնացինք մինչեւ օգոստ. 4 երբ ժողովուրդէն մաս մը հետիսն դէպի Տէրա ճամբայ զրուեցաւ, մաս մ'ալ շոգեկառքով ճամբայ ելանք և 6 օգոստ. չորեքշաբթի օրը հասանք Տէրայի կայարանը, ողը և ջուրը դէշ տեղացիները ընդհանուր առմամբ Հայրան անունը կուտան, հազիւ 1-2 ժամ Հավբանի լայնածաւալ հորիզոնը, ձարաշի և Իրավիտ հեռաւոր բարձունքները մեր աչքին տեսարանը կազմեցին. շոգեկառքը կրկին սուրալով առաւ տարաւ թափեց զմեզ Ամմանի ( հին ամման ) կայարանը. ժողովուրդէն մասը մը քաղաք գնաց գիշերանց: Կայարանէն Օգոստոս 5-7 ժողովուրդը եկաւ տեղաւորուեցաւ հին իլատակներու, քարայրներու և շէնքերու մէջ: Օգոստոս 10 ին ամբողջ կարս - Բազարի հայ զաղթականութիւնը, բացի երկու առւնէ, մեկնեցաւ Սալթ գուառակը իր հետ ունենալով նաև իշտոնի ժողովուրդը մեծ մեծ մասամբ, ինչպէս նաև Կէօք - Զայիրի, ու Գոյագի ժողովուրդը: Օգոստոս 11 երեքշաբթի օր Հաճնոյ ժողովուրդէն 60 առւն կայարանէն Ամման եկան: Օր մ'առաջ ալ Հալէպի կուսակալութեան ձիսըր - Շուզուր զաւառակի Մուրատիչ նահիյէն Գարատուրանի աքսորեալները ևս հոս

հասան. կառավարութիւնը բոլորովին անտարբեր գտնուեցաւ գաղթականներուն բնակարան հայթայթելու մասին ժողովուրդը ստիպուած Օգոստ. 14 ին տուն վարձեց. հետրզնեաէ գաղթական կառաւանները կը թափառէին աւագուտանապատճերը, մասունքներով սրբացնելու մեծ Սուրբան ևս: 16 Օգոստ. Կիրակի Մարտէն և կիւրինէն ևս մեծ կարաւան մը Ամմանի կայարանէն շոգեկառքով մեկնեցաւ Քէրէք. Թրէնին սուրբացած պահուն կիւրինցի 18 ժարեկան աղջիկ մը շոգեկառքէն վար կ'իյնայ, 4-5 ժամ վերջ երբ կը սթափի իր շուրջը կը տեսնէ քանի մը բարեկարտ արաբներ որոնք Ամման բերելով գաղթականներուն միջոցաւ կը զրկեն Քէրէկ: Օգոստ. 17 ին Ամմանի միւտիւրին մամնաւոր զիմումով օրական պահանջեցինք. յիշեալը մեր անուան ցուցակը առաւ և նպաստի համար հեռազըրնց Սալթ:

1915 Հոկտեմբերին Երուսաղէմէն Յոյն Խպրահիմ Հաղպահի էֆ. Ամմանի Շօսէն միւթէա'իւտ ըլլալով եկաւ և սկսաւ ճամբուն շինութեան, նմանապէս երկրորդ միւթէան մալ կայարանէն մինչեւ Ամման որոշուած էր Պատարիս անունով Յոյն մը, երկուքն ալ հայ զաղթականները ժողովեցին իրենց զուխը և սկսան գործի 4-8 զրուշ օրականով, հետզետէ հասան հայ պաշտօնեաներ ևս. Քոնտիք Քէօք Միասք էֆ. Աւետեան ( Ատանացի ), Տիրան էֆ. Գաղպահաննեւ ուրիշ քանի մը հայեր որոնց քննիչ կարգուած էր Հիւմի պէջ անուն սպայ մը յիշեալը Սալթէն մինչեւ Սիւլվէլան Զէրքէղ գիւղ երկարող Շօսէն հայ զաղթականներէն կառնցի Պօլս Զալըրեանի, Երջանիկ Դըյմէթեանի և Ասուուածառուր Կէօլիչօղեանի յանձնած էր իրը էր միւթէա'իւտ. ամէն գիւրութիւն և օժմադակութիւն ըրաւ հայ գործառներու: Զափազանցութիւն չեմ ըներ երբ ըսեմ թէ Հիւմի պէջ մեկ հատիկ քիւրի սպան և որ նօթութեան

— 24 —

Տիրաններէն փրկեց շատ մը կեանքեր։ Աւետեան մեծապէս օդասակար եզաւ թշուառ գաղթականութեան նաև անոր համար որ չիլմի պէյի մտերմութիւնը շահած էր, և այդ հանգամանքը զործածեց գաղթականներու օգտին։ Ան չիլմի պէյի հետ ձեռք ձեռքի տալով մինչև շօսէի վերջանալը հայ գաղթականներու կեանքը փրկեց։

1915 Դեկտ. 29 ին Երուսաղէմին առաջին անգամ ըլլալով Ամման եկաւ գերման զօրավար Ֆօն Կրէս փաշա ։ Դեկտ. 31 ին հասաւ նաև ձէմիլ փաշա, որուն մասուցուեցաւ ազերսագիր մը յանուն տեղաբնակ գաղթականներուն Հետզիւտէ շօսէն անցան գերման և թիւրք զինուորականներ։

1916 Փետր. 14ին Էրզընինախիլն միւթէսարըք Սասափ փաշա Քէրէկի նոր միւթէսարըք կարգուելով Սմման եկաւ, որուն ևս ազերսագիր մը տրուցաւ Փետր. 17ին Դ. Զօրաբանակի Ընդհ. Հրամանատար ձէմալ փաշա և Պատերազմ նախարար էնվէր փաշա Ամման եկան իրենց հետեւորդներով, Երուսաղէմի և Քէրէկի կողմերը քննելու համար, և քանի մը օր միացին։ Առաջին օրն իսկ, Մարաշցի Հաճի Յովսէփ Պապա անուն ազգասէր ծերունիի մը ձեռքով տրուցաւ սրայոյց ազերսագիր մը որով կը ներկայացուէր գաղթականութեան ողորմելի վիճակը, և կը խնդրուէր հարկ եղած հրամանը տալ պաշտօնէութեան գործադրելու գաղթականներուն յատկացուած հացագինին բաշխման որոշումը։ Հրահանգ՝ որ միջոց գարձած էր կաշառակեր պաշտօնէութեան անգամ մըն ալ պարարտացնելու զրկանքներով լեցուած իր քաակը։ Ամէն բանէ զրկուած թշուառ գաղթականին օրական 30 գարաններէն կաղմուած կլորիկ գումարները կիւրացուէին տեղական պաշտօննեաններու կողմէ ու առ այդ ներկայացուած աղաւանքները կը մնացին անլուկի։

Ամման գտնուած հայ գաղթականներու համագումարը։ Հաճընցի 55 տուն, 310 հոգի։ Խառնըցի 21

տուն, 112 հոգի։ Էօգէրլիցի 19 տուն, 118 հոգի։ Կարսցի 2 տուն, 14 հոգի։ Գարասուրանցի 22 տուն, 233 հոգի։ Ընդհ. Գումար 787 հոգի։

Ամմանի մէջ գաղթականութեան տրուած օրականներուն ցանկը ( մեծերուն 50 փարա, և անչափահասներուն՝ 30 փարա ) .— 14—15 Օգոստոս 5 օրական։ 16—17 Օգոստոս 2 օրական։ 7 Սեպտ. 7 օրական։ 18 Դեկտ. 30 օրական։ Յունվար 24 ( մեծերուն 60 փարայ և անչափահասներուն 30 փարայ ) 30 օրտկան։ Մարտ 22 30 օրական։ Համագումար 134 օրական։

Մարտ 26 ին մասնաւոր համրագրութեամբ մը Ամմանի հայ գաղթականներուն կողմէ Երուսաղէմ կլիվկիոյ Կաթողիկոսին զրկուեցայ. Մարտ 28 ին համելով, համրագըրութիւնը անձամբ յանձնեցի Սահակ Բ. Կաթողիկոսին և նօթի մեռնող հայ գաղթականներուն ցաւերը խմանոն պարզեցի և անմիջական գարմանը խնդրեցի։ Խոստացաւ յարմար կարգադրութիւն մը ընել։ Օր մը վերջ սակայն ծանր տենդէ մը վարակուելով հիւանդանոց զրկուեցայ ուր հինգ օր գարմանուելէ վերջ փոխադրուեցայ վանք և 20 օրի չափ վանքը մնացի։ Իմ ապաքինմանա համար Կիւրէկիոյ կրերականութիւնը և քանի մը կեսարացի երիտասարդուներ մնծ հոգ տարին։ Այսթապցի իսրէն իսկէնեան և Զէթունցի Գարեգին Տէր Արսէնեան բարեկամներս զիշեր ցորեկ մնարիս մօտ գտնուեցան և խնամեցին։ Ապաքինելէս վերջ Ն. Ս. Օծութիւնը Ամմանի կարօտելոց համար ինձ յանձնեց 1500 դահեկանի թղթադրամ։ Ապրիլ 30 ին Երուսաղէմին մեկնեցայ դէպի Ամման, ուրիէ կտոռավարութիւնը բոլոր գաղթականները վատիսէր, Մատապա, Աիւվէլան և ուրիշ գիւղեր կը փոխադրէր։

Տեղաբնակ գաղթականները հետեւեալ կերպով բաժնուեցան։ 6 տուն 32 հոգի կառնըցի ( ընտանիքս ալ մէ-

Ալն ըլլալով), 3 տուն 52 հոգի Գարաստուրանցի, 19 տուն  
146 հոգի Էօղէրլիցի, 28 տուն 140 հոգի Հաճընցի: Ընդ-  
ամէնը 56 տուն 340 հոգի Վատիսէր անուն 500 տունէ  
բաղկացած Զէրքէզ գիւղը յղեց 30 Ապրիլին ուր մեզի կա-  
ռավարութեան կրղմէ երկու անգամ (1916 Մայիս 24 ին  
և Հոկտեմբեր 2 ին) օրական տրուեցաւ, 60 օրական արր-  
ուեցաւ, մեծերուն 80 և փոքրերուն 40 փարա:

Սալթ Գաւառակի գաղթականաց համագումարը:  
50 տուն 283 հոգի, կարս - բազարցի: 29 տուն 179 հո-  
գի, կառանցի: 7 տուն 50 հոգի, Կէօք Չայիրցի: 3 տուն  
16 հոգի, Էօղէրլիցի: 17 տուն 116 հոգի, Գարաստուրան-  
ցի: 67 հոգի (զարիպներ):

Այսը - Օմար գիւղի գաղթականները: — 6 տուն 59  
հոգի, Գարաստուրանցի: Սիւլէլահ գիւղի գաղթականնե-  
րը: — 18 տուն 119 հոգի, Կէօք Չայիրցի: 1 տուն 5  
հոգի, Հաճընցի: 8 տուն 81 հոգի, Գարաստուրանցի: Վա-  
տիսէր գիւղի գաղթականները: — 6 տուն 32 հոգի կառ-  
անցի: 3 տուն 52 հոգի Գարաստուրանցի: 19 տուն 116  
հոգի, Էօղէրլիցի: 28 տուն 140 հոգի, Հաճընցի: Նա-  
ուր գիւղի գաղթականները: — 23 տուն 91 հոգի, կառ-  
անցի: 9 տուն 84 հոգի, Կէօք Չայիրցի: Մատապա գիւ-  
ղի գաղթականները: — 27 տուն 162 հոգի, Հաճընցի: 9  
տուն 48 հոգի, կառանցի: Ուղմէմին գիւղի գաղթականները:  
— 19 տուն 152 հոգի, Ռօմման: 19 տուն 115 հոգի, Ֆէ-  
հին: 32 տուն 265 հոգի, Մահէս: 24 տուն 178 հոգի, Ալ-  
պասան: 8 տուն 36 հոգի (ամբողջն ալ Գարաստուրանցի):  
Համագումար 365 տուն 2446 հոգի:

Վերոյիշեալ գիւղերուն մէջ ունեցանք հայ հողակոյա-

ներու չատ մէծ թիւ մը, որոնք ասանց բացառութեան  
գրեթէ ամբողջն ալ մեռած են նօթի: Ինչպէս ցանկին մէջ  
տեսնուեցաւ Սալթ Գաւառակի գաղթականութիւնը Արապ  
և Զէրքէզ գիւղերու մէջ բաժնուեցաւ: Կառավարութիւնը  
օրական չի տուաւ, տեղացիներն ալ բոլորովին անվարէ-  
կիր մնացին: Հայ գաղթականութիւնը ոչինչ զնով ծախեց  
իր ամբողջ ունեցած չունեցածը, մինչև իսկ իր անկողինը  
օր մաւելի կարենալ ապրելու համար: Յուսահատներ ալ  
գանուեցան որոնք իրենց պատահատորները ծախեցին քա-  
նի մը գահեկանի փոխարէն: 1916 ին Սեպտ. 4 ին խալ-  
մական խնդիրն ալ վրայ հսմանելով գաղթականներու վի-  
ճակը անցուորէն գառնացաւ:

Տեղակալ Համարի պէտ, ժանատարմա գօմանտանի Պէտ-  
րի պէտ, Զէրքէզ կամաւորներու միրալայ էմիրու պէտ եւ  
գաղթականաց քննիչ Զիվէրի էֆ. իսլամութիւնը պար-  
տագրեցին, և բոնի առեանգումներ, սրբազնումներ, լը-  
կումներ և նիքեաններ սկսան գործուիլ օր ցերեկով: իս-  
լամացումի հսանքը երբ տարածուեցաւ Ճարաշի կողմերը,  
Սալթի գաղթականութիւնը Սրբազնն կաթողիկոսէն դար-  
ման ինդքելու պաշտօնով երուսաղէմ զրկեց այս տողերը  
գրողը: Սալթի շուրջը գտնուող Այնի Օմար, Ռօմման եւ  
Սօփուտի ժողովուրդը Ստանայի կողմերէն 6-7 տարի ա-  
ռաջ եկած և հաստատուած Այտընցի կասաղի թիւրքերէ  
բարկացած ըլլալով բռնի խլեցին մեզմէ 12 աղջիկ ո-  
րոնք քաջալերուեցան տեղակալ Համարի պէտի կողմէ: Ե-  
ղած զինումները անարդիսնք ըլլալէ զատ չատ անզամ ալ  
պատճուեցանք: Գարաստուրանցի ացրի Ծաղիկ Զիլինկիր-  
եան իսլամական ինդքէն առաջ Ֆէհիսէն եռուուֆ Սէլիմ  
անուն Ցոյնի մը պատկուած էր, կառավարութիւնը խնդիր  
ընելով թէ խլած մը յոյնի մը հետ չի կրնար ամուսնանալ  
Սալթ շուկային մէջ փուխմերու և ժամատարմաններու ձեռօք

բոնի քաշքալրվ քաղաքապետին տունը տարուելով 3-4 օր պահուեցաւ : Գարատուրանցի ուսուցիչ Պ. Նշան Մանձիկեան շատ գժուարութեամբ յաջողեցաւ ազատել խեղճը . յիշեալը իր ժողովուրդին լաց ու կոծին և վերքերուն ցաւակից, գաղթականնութեան մէջ աշխատեցաւ իբրև ձմարիա հայ և օգտակար ծառայութիւններ ըրաւ : Նոյնպէս աշխատեցաւ Քէսազցի Յովհաննէս Տէր - Ստեփանեանի որդին Մարտա խօճա որ Մահէս զիւղին մէջ մոռաւ 24 ապրեկան հասակին մէջ : Օդատակար հանդիսացաննաև Հաննա Գալէնտէրեան և Յակոբ Ազապեան Սուէտացիները, որոնց կը պարտի Գարատուրանի վերապրող ափ մը ժողովուրդը իր կեանքը : Զի մոռնանք հոս յիշել թէ Սալթի մէջ Փանոս էֆ. Գարամանեան (Կարս - Բազարցի) Արմանակ Տօլապեան (Մարաշցի), Երջանիկ Գըյմէթլեան (Խառնցի), Տերունի Յովկէփ պապա (Մարաշցի), Թահսիլտար Յակոբ (Կարս - Բազարցի), Աստուածատուր Կէօվկէօզեան (Խառնցի), Առաքել Չագալեան (Կարս - Բազարցի), Գըրիգոր և Սարգիս Չագալեան՝ կառավարութեան մօտ պէտք եղած զիմումները կատարեցին հնարաւորութեան սահմանին մէջ և օգտակար հանդիսացան գաղթականնութեան : Սալթի և Մշջակայ գիւղերու գաղթականներուն համար ոգի ի բոին աշխատեցան Յովհաննէս Եէկէնեան, Մըլսթար Օգնատիս, Հաճի Արբանամ Դաղանձեան, Հաճի Պօղոս Զամքէրթէն և Արբանամ Գարակէօզեան :

## ԽՈԼԱՄԱՑՈՒՄԻ ԽՆԴԻՐԸ

1946 ին հայ գաղթականները իսլամացնելու հարցը գործադրութեան զրուեցաւ Սուրբոյ կուսակալութեան մէջ, հետզնետէ հոսանքը տարածուեցաւ գէպի Հավրան, ձա-

րաշ, ձէպէլ - Աճնուն, Սալթ և մինչկ Մաման, Մեպտ. 17ին Քէրէքի դատաւորը՝ Արիփ Հիքմէթ պէյ հետը ունենալով նուրի անուն զրագիր մը և քանի մը նոր իսլամացած հայեր հասաւ Ամման և առաջին գործը եղաւ իսլամացնել էն առաջ տեղւոյն շուէին վրայ աշխատող գաղթականները և Սեպտ. 2 ին Վատիսէրի գաղթականութիւնը : Մեպտ. 4 ին Մատապայի գաղթականութիւնը Ամման փոխադրելով իսլամացուցին. Մեպտ. 5 ին Նաուրի և հետզնետէ ամբողջ Սալթ և Հրջակայ գիւղերու գաղթականութիւնը իսլամացուցին, սպառնալով որ չիսլամացողը մահուամբ պիտի պատժուի և թէ առանձին ընտանիոք պիտի աքտորուին և հազար տեսակ փորձանքներու պիտի ենթարկուին: Հայ քահանաներուն Քէրէկի կողմը գտնուող Դըքըլիս աքտորը և շատ մը անմեղներու խժդօրէն չարչարուելուն ականատես եղանք, նմանապէս հայ պատոյն հայ նամուսին Ակումը տեսանք :

Թըքացնելու համար գատաւորին կողմէ շինուած և ամէն հայու ստորագրել արուած բանաձեւին պատճէնը — «Մէրգումուն քէլիմէյլ շահատէթ թէլպին իէ թէօպէ իսթիֆար էթափրիւէրէք մուամէլէյի շէրիշէլէրի իհրա օլունառու, մուամէլէյի նիզամիյէլէրինին իհրասը զըմընդնտա միւտիւրիյէթի պէհիէսնէ թազափմ գըլընաը» : Ժաղովուրդին բանաձեւը — «Պուքէրը քէնտի արզուը վիճտանը մըզլա արզը իհթիտա էթմէք իսթէտիյիսիդաէն մուամէլէյի շէրիէ վէ նիզամիյէնին իհրասընա միւսատէ պույուրուլմասը միւսթէրհամ տըր էֆէնտիմ» :

Օսմ. կառավարութիւնը հայոջինչ քաղաքականութիւնը հետապնդելով զլացաւ ոչինչ օրապահիկի գումարը առաջ, հայը ստիարած ամէն ինչ ծախել լինցնելէ վերջ խոտածարակութեան սկսաւ, կօգէրլիցիներէն ոմանք նօթի կախեցին ինքզինքնին չ'տեսնելու համար իրենց սիրա-

հասորին նօթի մեռնելը, շատեր ալ ապրեցնելու համար գէթ իրենց բաղմանդամ ընտանիքին մէկ երկուքը, ծախեցին իրենց աղջիկ և մանչ հոգեհաստինելը, շատեր ալ հա՛ց հա՛ց կտոր մը հաց խնդրելով և աղաղակիլով աչքերնին բաց մեռան դացին, ասանկ ցաւալի տեսարաններու մէջ ապրեցանք երեք տարի և ականատես եղանք անարկու գէպէրու որը չէ կարելի երբէք մոռնալ :

Ամենանեն եւ Սալրէն գրուած պաշտօնական նաւակներ եւ հեռագիրներ :

1.— Վեհափառ կաթողիկոս Տաճան Կիլիկիոյ  
Երուսաղեմ

Վերջերս Ամման գալով այցելեցի տեղւոյն հայ գաղթականներուն, որոնք վերջին ծայր թշուառութեան մատնը առած գտայ . անսառուններու պէս խոտաճարակութեամք կ'անցնեն իրենց օրը . ցարդ ո՛ր և է տեղէ տասնոց մ'իսկ զրկուած չէ իրենց, մարդկային սիրտ մը անկարով է կրել անոնց ողբարի վիճակին առթած դառնութիւնը : կ'աղաչն որ շնորհք ընէք այս թշուառներուն օգնութիւն մը հասցընելու, զրաբերիս Պ. Գրիգոր Գուտուլեանի միջոցաւ :

Խոնարհ որդի Զեր  
ՊԵՏՐՈՍ ՓէլթէՔեԱՆ

1916 Մարտ 24

2.— Տ. Տ. Սահակ Բ. Արբագան կաթողիկոս  
Տարաբախտ Հայ Ժողովուրդին  
Երուսաղեմ

Ի՞նչ ընենք, որո՞ւ զիմննք և աւկից օգնութիւն ըստ պասենք, ամա՞ն մեռանք լմնցանք, Ամման (Ամմոն) հա-

յոց գերեզմանատուն մ'եղաւ : Աղէկ որ բնաւթիւնը գէթ շատերէ գթասիրտ գտնուելով առ այժմ մեղ խոտի առատ պաշար մը կ ընծայէ :

Տարաբախտ Ամմանի հայ ժողովուրդ, ներկայ իիստ սրտաճմլիկ վիճակի մեր հոգւոյն խօսած ըլլալուն ապագաշին հանրային կարծիքի առջև պատասխանատու ԾՈԼԱԼՈՒ գիտաւորութեամբ ցաւերդ Հովուապետիդ կը հաղորդենք, թերեւս դարձան մը խորհի :

Յուսահատական վիճակ մ'ոնինք, վախնանք, այդ վհասութիւնը գուցէ տարբեր միջոցներու զիմնելու պատճառ ըլլայ :

Կարելի չէ<sup>o</sup> արդեօք որ, ուր որ անկէ, մեր օրականի համար հաճիք ազգու զիմումներ ընել, մեր ամբողջ ողբառուչ զիմումները գրեթէ կը մնան ապարդին, և եթէ այս ցաւալի վիճակը 1-2 ամիս ևս տեւէ այժմէն մնա՞ք բարով, անդիսական աշխարհ կը տեսնուինք, ինչպէս որ շատեր շատոնց չուեցին դացին, առանց տեսած ըլլալու իրենց պաշտելիները :

Գրահատոյց Պ. Գրիգոր Գուտուլեան շատ աշխատասէր և շատ վստահելի երիտասարդ մէ, օրն ի բուն ամէն կերպով կ'օգնէ ինեղ Մուհաճիրներուս, ցաւօք կուզանք յայտնել թէ այսօր մեզ հետ ինքն ալ մասնուած է անտանելի վիճակի մը, ինքն ալ հոգեհաստիները կը կերարկէ խոտով, ամբո՞ղջս ալ խոտաճարակութեամբ է որ կ'անցնենք մեր օրերը, յուսանք զթալսի մեր ցաւալի վիճակին կը հաձիք յանուն հանուը Ամմանի հայ խորձներուն գումար մը տրամադրելի ընել և յանձնել յիշեալ Պարոնին : Համբուրելով Զեր Հոյրական և Հայրապետական Ա. աջը կը լմնդրենք Զեր թանկագին օրհնութիւնները :

Ի գիմաց Ամմանի ամբողջ Հայ Գաղթականութեան  
(Ասորագրութիւններ)  
Ամման, 23 Մարտ 1916

Ենորհազարդ

S. S. Սահակ Բ. Մրբազան կաթողիկոս  
Տարաբախա ժողովուրդին Տան Կիլիկիոյ  
Երուսաղեմ

Երուսաղեմին Ամման (Սալֆ) վերագրածիս, Ամման  
գտնուող 120 տուն հայ Նուհանիր ները շրջակայ Զէրքէզ  
վիւղերը սեղա ըրած և մուվազզար իսթեանի պաշտօնա-  
կան ձեռակերպութիւնները կատարած էին. 54 տուն, եռ  
ալ մէջն ըլլալով այժմ կը գտնուինք Վատիսէր անուն Զէր-  
քէզ գլուղը: Դժբախտիս յանձնուած երեք հինգոց պանք-  
նօթները չատ գուարութեամբ հազիւ երկու չարթուան  
մէջ մէկ օամ: պանքնօթը 70 զրուշ աւրել կրցի տալ. ատ-  
կից մեկնած պահուա Գեր. Տ. Գիւտ Մրբազան՝ ինձ յանձ-  
նըւած գումարի բաշխման համար մասնաւոր նամակ մը  
գրած էր բնիկ Էօգէրլիցի Յովհաննէս Էֆ. Եէկէնեանի, յիշ-  
եալին հետ ընկերակցութեամբ 1050 զրուշ Ամմանէն  
Սալֆ. Վատիսէր, Նաուր, Մատասրա սեղա եղած վերջին  
ծայր կարօտելոց բաշխելով ցանկը ներփակ կը յղեմ Զեղ:  
ի զիմաց ամբողջ Ամմանի հայ կարօտելոց կուգանք յայտ-  
նել մեր Հնորհակալութիւնը և Երախտապիտութիւնը. աղ-  
քատներու թիւը խիստ շատ է, եթէ երբեք ամէնուն ալ  
բաժին հանէի Զեր յղած գումարէն մէկուկէս զրուշ հազիւ  
Կիյնար իւրաքանչիւր անհատի, նկատի առնելով որ քա-  
նի մը մերթայիկ ը օրական հացագի՞ն մը անգամ պիտի չի  
կրնայ ըլլալ, ըստ Զեր յանձնարարութեան իսկական կա-  
րօտներուն բաժնեցի, ինչպէս ցանկէն պիտի յայտնուի 365  
զրուշ՝ Խառնիի ժողովուրդին, 182 զրուշ՝ Հաճընցիներու,  
136 զրուշ՝ Գարատուրանցիներու, և 367 զրուշ՝ Էօգէրլի-  
ցիներուն բաժնեցի:

Համբուրելով Զեր հայրական և հայրապետական Ա-  
աջը կը ինադրենք Զեր թանկագին օրհնութիւնները:

21 Մայիս 1916 Մնամ ամենախոնարհ որդին Զեր.  
Վատիսէր Գրիգոր Գոհիջոհիկէն

Վատիսէր, 24 Յունիս 1916

4.— Գերաշնորհ

S. Գիւտ Եպիսկ. Մխիթարեան

Երուսաղեմ

Ո. Հայր,

Կատարելուպէս անզգայ ըլլալու է մարդ որ լսէ և ան-  
տարբեր գտնուի գաղթականաց յուսահատօրէն դժնդակ կա-  
ցութեան հանդէպ:

Անցեալները Սալֆ գաւառակը և գիւղերը այցելեցին  
Դամասկոսի նորեկ կուսակալը Թահամին պէտ և Քէրքէփ  
միւթէսարիփը (Զէրքէզ մը) Վատիսէրէն. Ֆէնսիէն քանի  
մը հոգի համարձակութիւնը ունեցանք խիստ սրտառուչ  
աղերսագրով մը ներփայանալ, պարզեցինք ներկայ տիրող  
ցաւալի վիճակը և գարման մը իննդրեցինք, յուսադրումնե-  
րով ճամբայ զիին զմենգ, հրամայելով տեղական կառավա-  
րութեան որ երեք ամսական տրամի, ցայսօր բան մըն ալ  
չըրին և այսպէս մեր ուկորները պիտի մնան Արաբիոյ խոր-  
շերը, գթացող մը կը քնառենք: Չոր հացին կարօտը քա-  
շող ժողովուրդը կը ինադրէ Զեղմէ որ Ն. Ա. Օծութեան մօտ  
եր ցաւերուն թարգման հանդիսանաք և ճար մասնդէք  
մահուան սուր ճիրաններէն խլելու շատ մը օճախներ, ո-  
րոնք բոլորովին կը վիճանան:

Ցարմար սեպեցի ներփակ յղել Զեղ կուսակալին և միւ-

Թէսարքին տրուած աղերսագիրներուն պատճէնները :  
Երբ՛ք պիտի չ'կրնամ մոռնալ Երուսաղէմ, հիւանդու-  
թեանս ժամանակ Զեր ցցուցած խնամքը և սէրը նուաս-  
տիս հանդէպ . շնորհակալութիւն :

Համբուրելով Զեր հայրական Ս. աջը կը խնդրեմ Զեր  
թանկապին օրհնութիւնները :

Մնամ խոնարհ որդին Զեր  
Գրիգոր Գ. ՌԻՑՈՒԼԵԱՆ,

### 5.— Սալթի մէջ Դամասկոսի կուսակալին,

Մենք որ, մեր երկրին մէջ, մեր ամբողջ ունեցածը  
հայրենիքին զոհաբերած էինք, 1915 օդոստ. 5էն ասդին մեր  
բոլոր օրապահիները մեզի զլացուելուն հնտեւանքով այ-  
սօր պատառ մը չոր հացին խակ կարօտը քաշելով կը փը-  
ճանանք : Մերկ ու անօթի, անասուններու պէս 4-5 ժամ  
հնուառութենէ ծախու համար փայտ խակ փոխազելու-  
անկարող կ'ըլլանք : Կուսակալութեանդ մատուցուած 1916  
նոյեմբեր 23 ին տրուած մեր կրկնակի հեռազրական աղերս-  
ները մնացին անհետեւանք : Տանեակներով մանուկներ  
դոր հացի կարօտը աչքերնուն, մեռան այս շաբթուս . . .  
Զէ՛ կարելի երեւակայել մարդկային սիրտ մը որ կարենայ  
հանդուժել այս կարդի իրողութիւններու, որոնք կը կըրկ-  
նըւին անդադար : Յանուն մարդկութեան արցունքու աչ-  
քերով կ'աղերսենք որ հաճիք զթալ մեր անսանելի վիճա-  
կին, և հրամայել որ մեզի բաշխն մեր ողորմելի օրապա-  
հիները :

1916 Դեկտ. 3

Նոյնիմաստ աղերս մըն ալ մատուցուած է միաժա-  
մանակ Քէրէքի կառավարիչին :

### 6.— Շնորհազարդ,

Տ. Տ. Սահակ Բ. Արբազան

Կաթողիկոս - Պատրիարք Թուրքիոյ

Երուսաղէմ

Անօթի մեռանք լմնցանք. մեր ողբն ու կոծը և վերջին  
ծայր արգահատելի վիճակը քարսիրտ ոգիներու հաճոյալի  
երեւցաւ . կենականիներու պէս 4-5 ժամուան տեղերէ  
փայտ քաշելով և չոր ու ցամաք հացին կարօտը քա-  
շելով մերկ ու բոպիկ կը մեռնինք կը լմնանք : Ի՞նչ ը-  
նենք, ո՞ւր երթանք և ո՞րու բանանք սա մեր այրած  
սրտերը . յետ այսու լոռներու փայտն անգամ կը զացուի  
մեզ, եթէ երբեք յանդզնինք զրսերը ազատ պատիլ, կամ  
մեր պատիւը կամ կեանքը և կամ սա հինցած փտածած  
զգեստը վրայ կուտանք, կ'աղաչենք դէթ սա պզմիկ ու  
թօմպուլիկ անմեղներուն խոճալով բարոյապէս ու նիւ-  
թապէս միսիթարել հաճեցէք : Գրամատոյց Պ. Նշան Ման-  
ձիկեանին կընայ վասահուիլ ամէն ինչ :

Համբուրելով Զեր հայրական և հայրապետական Ս.  
աջը կը խնդրենք Զեր թանկապին օրհնութիւնները :

Մնամք խոնարհ որդիք Զեր

Ի գիմաց Գարատուրանի հայ գաղթականներուն  
( Ստորագրութիւններ )

### 7.— Շամի կուսակալին,

Օրական չի տրուելսւն պատճառաւ վերջին ծայր  
թշուատ և արգահատելի վիճակ մ'ունենալիս Սեպտ. 15,  
331 թուակիր հեռազրով խմացուցած և Զեր գութք խընդ-

— 36 —

բած էինք : Ինչպէս Զեր վսեմութեան ալ ծանօթ է, սէվդ  
եղանք ամէն ինչ հայրենիք թողլով հոս ամէն ինչ սուզ է,  
ոթի կը փճանանք, ի սէր Աստուծոյ և մարդկութեան  
հաճեցէք հրամայել ուր որ անկէ որ օրականիս չնորհուի,  
Զեր մարդասիրութիւնը և գութը կը հայցենք :

9 Հոկտ. 331

8.— Սարի տեղակալիմել ձամբու շին. ժննիչ  
Հիշելի Պէջին,

Տեղոյս կառավարութիւնը առանց փոխազրութեան  
միջոցները հայթայթելու երեք օր պայմանաժամ տուաւ որ  
հետիւան մեկնինք զիւղերը, և այսօր խատիւ կ'ատիպէ որ  
անմիջապէս ցրուինք խուլ անկիւններուն մէջ ուր կարելի  
չէ երբեք դանել ուտելիք և ջուր. ցարդ օրական չի առը-  
ուեցաւ. ծախեցինք ինչ որ ունէինք . այս վիճակին մէջ  
կրնա՞նք մեկնիլ, մեր ցաւալի վիճակը արտասուալից ա-  
չերով Զեր խղճին կը յանձնենք :

10 Յունլար, 331

Պատասխանը,

Գաղղթական Գրիգոր էֆ. Գուտուլեան — Ամման  
Նայինք Աէյֆէտաին Էփէնասի գալէն վերջ կը ջանանք  
որ օրականնիդ արուելէ յետոյ սէվդ ըլլաք :

Ճամբու քննիչ Հիւմի

4 Յունլար, 331

9. — Աւելանի միւտիւրին,

Ամման գտնուած իսլամ տղայոց մեծամասնութիւնը  
չուկային և փողոցներուն մէջ ուր որ հայ կին, մարդ, տղ-  
ջիկ և մանչ տեսնեն անձրեւի պէս քարեր կը տեղացնեն

և տուներէ գուրա ելնելը անկարելի կը դարձնեն, յամուն  
մարդկութեան կը խնդրենք որ հաճիք պէտք եղած հրա-  
հանգը տալ մըխթարներուն որ չի զանակոծուինք ու քար-  
կոթուինք, այս մասին Զեզ կ'ապաւինինք այն մեծ յուսով  
ու վստահութեամբ թէ պէտք եղած միջոցները ձեռք  
կ'առնուին :

24 Դեկտ. 331

10.— Շամի կրտսակալին,

Զեր Սալթ այցելած միջոցին հրամայած էիք որ Յ  
ամսական չնորհուին. 27 Յունլ. 332 հեռագրով այց գումա-  
րին չի արուիլլ Զեր վսեմութեան յայտնած և կրկին Սալթ  
կանչուած և առաջուան պէս շաբաթներով մէջտեղերը թա-  
փառած և վրանուս գգեստներն անգամ ոչինչ գնով ծա-  
խած և ժամանակ անցուցած էինք. վերջապէս ամսուան մը  
օրականի մուրհակ շինելու հրաման տրուեցաւ, զործողու-  
թիւնները աւարտեցան, գաղթականաց . յանձնաժողովին  
կողմէ ևս հաստատուեցաւ և սակայն նորէն չի արտեցաւ  
Այս վիճակին մէջ մէկ կողմէ տան վարձքի համար կը  
նեղուինք և միւս կողմէն ուտելիքի գինը օրըստօրէ կ'ը  
բարձրանայ և շատեր նօթի կը մեռնին. Այսքան ցաւերնուս  
վրայ ահաւասիկ ցաւ մըն ալ բարդուեցաւ, Ամմանէն նու  
եկող և կառավարութեան համար իւզ հաւաքող Ամմանցի  
Ալի Պատըխի և իրեն ընկերացող ժանտարմանները իւզ  
պահանջեցին գաղթականներէն, մեր անկողմները և ու-  
տելիքի ամանները շուկան ծախու հանեցին, գաղթական  
Գրիգոր Գուտուլեանը հրապարակաւ մեռցնելու աստիճան  
գանակոծեցին, իր ժողովուրդին անտոնալ իւզ չ'տալուն հա-  
մար : Ժողովուրդ մը որ չոր հացի կարօտը քաշելով կը  
փճանայ և ամիսներէ ի վեր իւզի երեսը տեսած չ'ունի, չենք

զիտեր թէ ինչպէս տեղական ժողովուրդին պէս թէ ինչնազի՞ն հարպիյէ տայ. չենք յուսար թէ Ձեր խիղճը պիտի ներէ ասանկ խիստ ցաւալի գէպքերու հեղինակներուն Յուսանք կը համբէ որ անկէ հրամայել որ ետ վերադարձուին նօթի մեռնողներուն իւղի համար ծախտած ծածկոցները և ամանները :

#### 11.— Շամի կուսակալին,

Ձեր Սալթ այցելութեան միջոցին նօթի փճանալնուս մօտէն ականատես ըլլալով Յ ամսական շնորհուիլը հրամաշած էիք. Զեզ ապաւինելով մինչև Սալթ զացած և շաբաթներով սպասած էինք և սակայն ձեռնունայն վերադարձն մեր գիւղերը: Յաւօք կուգանք յայսնել թէ միայն այս շաբաթ վատիսէր և Ֆէհիս գիւղերուն մէջ 13 հոգի նօթութեան զօներն եղան. Չմրան եղանակին մէջն ենք, խոտ չկայ որ արածինք, կը փճանանք կը լինանք, աղիուզորմ արցունքներով կուգանք պաղատիլ որ իսէր մարդկութեան վերջ մը դնել համբէ սա մեր անտանելի և տառապեալ կեանքին.

#### 12.— Շամի կուսակալին,

Վատիսէր Զէրքէզ գիւղը գտնուող գաղթականներուն օրական չի շնորհուելուն նօթութեան պատճառով ինքզինքնին կախող և հողեհասորնին կտոր մը չոր հացի ծախողներուն թիւը օր ըստ օրէ կ'աւելնայ, հնձաքաղին մերկ և բոսպիկ վիճակի մէջ հատիկներ ժողվելու համար արտերը ելանք և սակայն տեղացիներուն կողմէ գանակոծումներով արգիլուեցանք. 4-5 ժամ հեռի վայրերէ շալակով փայտքերով, 2-3 դրուշի ծախելու համար գրասափ գործին լծուեցանք, գէթ գիշերն ամբողջ հաց երազող մեր պղտիկներուն

լացն ու կոծը մեղմելու համար մի քիչ. այս վիճակին ալ նաև խանձողներ գտնուեցան և այսօր Ամենափ կայարանը կը տարուինք ձրի փայտ կտրելու համար. չենք յուսար թէ Ձեր խիղճը պիտի ներէ որ ասանկ ոչնչանք. Ձեր գութնու կարեկցութիւնը կը ինդրենք:

22 Օգոստ. 333

#### ՓՈՔՐԻԿ ՆՈՐԵՐ

Սալթի ժանտարմա գօմանտանը Պէտրի պէյ որ այսօր Անդի. յաղթական բանակին մէջ գերի ինկած է, տարագրութեան մէջ խալամութեան ժամանակ այնքան գանակուծեց կարս-Պաղարի Տ. Վարդան Քահանան որ բոլոր ակուանները թափուեցան և քիչ վերջ վախճանեցաւ:

Գարատուրանի Տ. Պետրոս Քնյային վակեղն ալ վառարանին մէջ նետելով, սպաննելու աստիճան գանակուծելէ վերջ իրը Անգլիացիներու լրտես ամբաստաննելով շատ գարշելի տեղ մը բանտարկեց. Պէտրի պէյ հայոցմէ երկու տարեկան Խառնըցի Դաւիթ Դաւիթեանի սիրուն մանչը բռնի առեր և իսլամացուցեր և Սալահէտտին անուաններէր Տէր և Տիկին հոգի կուտային այդ սիրուն պղտիկին համար. չափուչներ, ժանտարմաններ օրն ի բուն իրենց զիրկը կը պատյնէին կառավարութեան չէնքին մէջ, Գարշելի Պէտրին պէտք էր ամէն բոսպէ տեսներ և Ալլահին շիքը ընէր որ կեալուըները կը բնաջնջէ և իրենք մուրատին կը հասնին: Տ. Պետրոս քահանան լաւ միջոց մը խորհեցաւ բանտէն և կախաղանէն ազատուելու համար:

Բանաէն հետեւեալ աղերսը լրկեց խալամերու կողմէ պաշտամած այդ փոքրիկին.

Մեծայարդ և գթառատ  
Սալահէտին պէջ

Բարձեալն Աստուած Զեր մանուկ կեանքը շատ երակարէ և զձեղ Զեր հօր պարզեւէ, ընդ միշտ երջանիկ ընեւով. Յ օրէ բանտն եմ, բոլորովին անմեղ եմ, հայ ծերուկ քահանայ մըն եմ, հոս նօթի կը մեռնիմ, կուգամ խոնարհի Զեր ոտքին և թափանձել որ հաճիք այստեղէն աղատանս համար պէտք եղած հրամանը տալ :

1918 Փետր. 5

ԿԱԹԵԼ ՄԱՐՑՈՒՆՔ ՔԱԶ ԶԷՅՑՈՒՆԻՍ  
ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Իմ անուշիկ ծննդավայրս, հողիոր ջուրիդ և լեռներուզ զուրպան, իմ սիրելի բնակվայրը, երեք ամբողջ ատրի է որ քու գիւղանուշ ծոցէդ հեռացած քանի քանի անգամներ յիշողութեանս նորիգոնէն ելան անցան պատենտական մեծ գերազմանները ու անոնց ոսկորները, ջերմուկներու տաքուկ ջրերը, սուրբ Փրկիչի պատրուկ ջնջ աղբիւրը և զոյ հովիանները, Սլապաշի լեռներուն միամիտ հայ գեղջուկները, Գունուզի և Պէրիմի նշանաւոր լեռները ամայի, և հայ հերոսներու պատսպարան Ա. Աստուածածնայ վանքը . . . Իմ սլաշտելի մայրենի անուշ նահատակներու խնկարոյը երկիր, քաջ քաջ կոռուզ և եւրոպայի ուշը իր վրայ հըրաւիրող հին և նոր նահատակներուդ ձայնն է որ կ'արձագանդէ որբացած Զէյթունի ջուրերուն և լեռներուն վրայ . . . « Ա՞ւր էք, ո՞ւր գացիք խեղճ զաւակունքս . . . »: Ցոնուզի ալեներ եպիսկոպոսը պազ հողակոյտէն զոգցես եղած կը վնասուէ վեղարաւոր հերոս Բարզուղիմոս վարդապետը . . .

Նաղարէթ էֆ. Ենիստիւնեան կը խնդրէ սրբազանէն որ քչիկ մալ համբերէ մինչև որ երկաթով գանակոծուած և մսերը թափած ոսկորներուն ոյժմը գայ: Բաշ Անդրէասեան եւս վրայ համենելով մեռելներու երրորդութիւն մը կը կազմուի որ չարունակ աւերակ Զէյթունը կուլան. նահատակներ ուրուականի պէս անքուն զիշերները իրենց սիրելիները կը փնտաեն, սակայն աւազ մսիմիր դարձած քաղաք մը, ուր որբ մնացած հերոսներու անկենդան զիակները կը դանես միայն գիշերները չէ կարելի մնալ հոն. Զէյթունի մեռելներն են որ գերեզմաններէն ելած « վրէժ, վրէժ » կ'աղաղակէն, անշոշտ եթէ կայ անդիմական աշխարհի մը հաւատքը ատոնք ալ տեսած են զուլումը տաճկին: ՏէրԶօրի և Ռէսիւլայնի մէջ անդէն Զէյթունցիներու խժուժորէն մորթոտումը տեսած են անշոշտ . . . Տիգրիսի ու Եփրատի ալիքները իրենց օրոնմերով քշեցին տարին քաջ Զէյթունցին, կիլիկիոյ ու Հայոստանի ժողովուրդէն մեծ մասը դէպի Եւրոպական ծովերը անամօթ, ո՞վ լսած չէ Տիգրիսի և Եփրատի խոլ մանցիւնը որ կը բողոքէ, անմեղներու և խնդրուած կոյսերու անէծքը լսելի կ'ընէ դէս ու դէն. ախ հերիք ալ, անմեղ զոհերու արիւնը խմելն ձաթեցանք կը բացազանչն ջուրերը:

Պուսոյ մեծ հրէշը անամօթաբար տակաւին հոտած մզլոտած քաղաքականութեամբը կը ձգնի Եւրապայի պատերազմին չմամակցող տէրութիւնները խաբել և չըմեղանալ իրը թէ երեք թուրքիոյ մէջ ջարդ - կոտորած եղած չըլլայ: Մինք չենք կարծէր թէ այս անգամ ևս թուրքը պիտի յաջողի թօթափել ծանր պատսախանատութեան լուծը, երբ քաղաքակիրթ մարդկութիւնը ականատես եղաւ ներկայ համաշխարհային պատերազմին առիթով թէ ինչպէս հրեշօրէն գործադրեց քրիստոնեայ ազգերու բնաշխնջման ծրագիրը:

## ՀԱՅ ԼԵՌԸ

Պաղչա - Պուլանըդ կեալմուր - Տաղըի էն գեղեցիկ զաւառակներէն մին ըլլալովլԱտանայի Առաջնորդարանին մասնաւոր ուշադրութեան և հոգածութեան առարկայ զարձած էր. կէս կամ մէկ ժամ հեռաւորութեան վրայ գտնուող, Եաշնըդակյիրմէն, Սալքանը և Գըղլաճ գեղեցը կապուած իւրեն թէ բարոյական և թէ կրթական տեսակէտով, իսկ Լարաճու և Խառնի նաև Հասանպէյլի ունէին առանձին առանձին եկեղեցի նաև մէյմէկ նախակրթարան. պիւտմէին կէսը տեղացիք և կէսն ալ Ատանայի Առաջնորդարանը կը հոգար և մասնաւոր ուշադրութիւն զարձուցած էր զիւղերուն գլորոյներուն նիւթական ու բարոյական վիճակին, անոր բարձրացման մէջ տեսմելով ազգային գոյութիւնը, Խառնի մէջ Ազգ. վարժարանին շինութեան և պիւտմէին բարձրացման մասնաւոր խնամք տարուած և զիւղը չէնցած էր:

Պաղչայէն Արժ. Մեսրոպ Քէօշկէրեան և թաղական խորհուրդի անդամք Վարդավառ էֆ. Խաչովեան. Գրիգոր էֆ. Կէօկճեան, Կարապետ էֆ. Կէօկճեան. Սարգիս Տէմիրճեան, Սարգիս Կիպիրեան, Կարապետ էֆ. Կիւլիւղեան, Սարգիս Գույումճեան, Եղիկ Գույումճեան, Լարաճուէն Տ. Եղիշէ Քչն. Մարգարեան, Կարապետ Տէմիրճեան, Միրտիչ Գարակէօկեան, Փանոս Լարաճեան, Սարգիս Քէսմէեան, Յակոբ Մանուկեան, Յովհաննէս Տէմիրճեան, Պաղտասար Գասպարեան, Թորոս Քէփիւեան, Կիրակոս Գարաչիկեան, Փանոս Տէմիրճեան, Սարգիս Քէսմէեան, Յակոբ Գրիգորեան, Վանէս Գրիգորեան, Կար. Գրիգորեան, Պողոս Տէմիրճեան, Սարգիս Տէմիրճեան Սավրանլուէն

Ղօճա և եղբայրը Արթին, կրթական և եկեղեցական գործերու աշխատող մարմինները զաղթականութեան ժամանակ մասնաւոր ուշադրութեան առնուելով հետապնդուցան Հասան Պէյ.իի մօտ գտնուող Պայիր զիւղէն Աստուրեան կամ Զափարեանք զատապարտուեցան 15 ական տարի բանտարկութեան, Եանըդ տէյիրմէնէն Քէլ Փանոս ապամնըւեցաւ զալով Հասանպէյլի իւր շրջահայրենակ Քէլէր, Քիշնէզ, Գուշճու մանր մունր զիւղերով ինչպէս 1909 ի ջարդին, այս անգամ ևս կառավարութեան մասնաւոր ուշադրութեանը կէտ ըլլալով, զրեթէ մարդ չի մնաց. քանչ գուած և բլուրի մը բարձունքը կառուցուած զիւղեցիկ տաճարը բոլորովին որբ մնացած հոտ վերջերս տեղասորուած թիւրք գաղթականներու մզկիթ ըլլալով, զեղեցիկ պարտէզները անխնայ կերպով աւրուեցան. այժմ 400 տունէ բաղկացած զիւղը որտւն մօտէն մեծ Այրան - Խյինթիլի թիւնէլէն Պաղտատի երկաթուղին սուրալով Կ'անցնի. ինչպէս ըսած եմ զիւղիս մէջ, տեղոյն երեելիները ոչինչ պատճառներով պատժուեցան և մեծապէս առուժեցին. այսքան անիրաւութեանց չ'համբերով և Մարաք սոսկալի կախաղանին վրայ անմեղօրէն բարձրացող Կեալուր Տաղըի Նրիտասարդութեան վրէժը լուծելու համար Քէլէրէն կաղ Աստուր և Պետրոս իրենց ընտանիքով լեռ բարձրացան, որոնց՝ Ձմռարձագէն և Զէյթունէն, նաև զանազան կողմերէ եկան միացան երիտասարդական խումք մը. Հայ լեռի ամայի լեռներուն և Խոլահիյէի լայն դաշտերուն մէջ մինչեւ վերջ շարունակեցին քաջաբար կոռւիլ, չ'մոռնանք ըսելու թէ Ատանայի կուսակալը Զարզի մասնաւոր ծրագիր մը զծեց և գործադրեց խժդօրէն Խնթիլլի - Այրանի գերմանական մեծ թիւնէներուն մէջ աշխատող հայ գործառական դասակարդը փճացնելու համար. շատ քիչեր հրաշքով կրցին ազատի այս արինոստ վայրէն:

## ՏԱՌԻՐ ԽՈՀԵՐ

Ֆընտըճագ լեռներու կողքը պազուկ ջրերի քով դարեւէ իվեր գոյութիւն ունեցող հայ գիւղ մէր. սարի որդի կտրիճ այդ լեռնցիները Մարաշի մօտ ապրած ըլլալնուն չարունակ Ֆընտըճագին Մարաշ, Մարաշին Ֆընտըճագ և Պաղչա իրենց ապրուստի միջոցները կը փնտուէին. միջավայրը զիրենք մեծցուցած էր աղաս պաղավարով. Թիւրքը կիլիկեան իւրաքանչիւր ջարդի միջոցին աշխատած էր քանդել այդ փոքրիկ հայկական օճախը որ այնքան կենսունակութիւն ցոյց կուտար. Սակայն մեր քաջարի լեռնցիները զինու զօրութեսոմբ իրենց գոյութիւնը պահնցին մինչեւ վերջը. Սյա վերջին ահեղ պատերազմին իբր զաղթական Արաբիոյ խորերը չի փանալու համար, Զէյթունն եկած հայ երիտասարդներուն նետ ազատամարտի գիւմած և խուժանին մեծ հարուած մը տալէ վերջ իրենց պաղենական հողին վրայ նահատակուած են, շատ քիչը պաղատեցան: Ֆընտագի ուսուցիչ Պ. Խաչիկ, և Տէրէ գիւղի ուսուցչին նահատակուիլը, նաև Մարաշի առակելի կախաղանին անմեղները Պ. Նշան Եղեկիչլեան, հօրեղբօրորդիս Մանուկ Դուտուեան և քեռիներու Եղիան եւ Մկրտիչն ամբողջ Ֆընտըճագի և Զէյթունի նաև Թօգմագ Մարգիսի կախաղան համուիլը ազգին մեծ կորուսներէն մին է. գանակոծուած և խոշտանգուած նաղարէթ Զավուշի մը զերեզմանին չուրջ այսօր Մարաշի մէջ կը հանգչին հարիւրասոր հաղարտոր անմեղներ որոնք Մարաշի մէջ կատաղի թիւրք խուժանէն և Մարաշի թիւրքին քէյֆին համար զինուած և խաչուած էին, Մարաշի մեռելաթաղ Տէր Յակոբ կը յիշէ այն վայրագ տեսարանները որոնց ականատես եղած է աղի արցունքով և կը պատմէ կոկեցուցիչ դէպքը:

## ԱՐԱԲՆԵՐԸ ԵՒ ԶԷՐՔԷՋՆԵՐԸ

Աշիրէթի արաբը քիչ մը բարձրահասակ ու յազմանգամ ու մսեղ է: Կանոնաւոր գէմքով ու թուխ զոյսով, մազերը չափանակագոյն, բարակ հիւտուածքով մինչեւ ուսերը կիյնան, աչքերը սեւի մօտ: Ամենքն ալ կարճ մօրուք ձգած են, իսկ գէմքին վրայ, յօնքերուն մէջտեղը կամ ձակախն երկայնքին հորիզոնական պատրիկներկան ծեծուած, ամէն այր մարդ իր քթին ծայրը կապոյտ կէտ մունի և ձակատին ձախ կողմը նշան մը, որ եղնիկ կը նշանակէ, նոյնպէս թեւերուն, ձեռքին կամ մատներուն վրայ տերեւի ձեւով զանազան պատրիկներ ծեծուած են:

Աշիրէթին կինն ալ իր ճակատին և սնգունքներուն վրայ ունի այս նշաններէն: Կան որ օղի պէս, քիթերնուն կ'անցնեն խըզմա կոչուած կոճակաձեւ զտրզը, իր վարի շրթունքներէն սկսեալ կզակը, վիզը, կուրծքը մինչեւ վար պատրիկուած է տերեւեածեւ զտրդանկարներով, զաստակն ալ ապարանջանի նկարով: Ամէն կին չարշափով կամ երշկայն եազմայով մը կը ծածկուի երեսը բաց է, ոտքերն հազած է կարճ ու գեղին ճկումներ, փայլուն ծոպերով, մազերուն հիւսկերուն ծայրերը արծաթէ զրամներ կամ զարշկեր կը կախէ ու զիսուն վրայ ալ նոյնպէս մետաղէ սանդրի ձեւով զարդեր ունի:

Զէրքէզները առանց բացառութեան գրեթէ ամենն ալ ուսուական տարազ կը հազնին, քովերնին պղափիկ սուր մը արծաթէ ծովերով զարդարուն, զլուխնին գառնուկի փօստէն շնուած գալֆաք մը կը զնեն, արաբներու պէս չարքաշն չեն, շատ քիչնը վաճառականութեամբ կ'զբաղին, մեծամասութիւնը ցորենը ամբարելէ վերջ շուկաներէն և սրճարանէն չի բաժնուիր, աղջիկները շատ շիք կը հազնին և հարէմական զերիչ տարազը չի հազած Եւրոպական ձա-

շակ մը և ազատութիւն մը կը պահէ, ազատ կը խօսի, կամքի տէր է, կը պարէ, ընտանեկան երեկոյթներու կը մասնակցի, սակայն երբ որ հարս կ'ըլլայ կը կաշկանդուի և տգէտ ու մոլեռանդ էրկան կողմէ ազատ կամքէն բռնաբարում կ'ըլլայ :

Ոռուսիոյ կողմէն եկած Զէրքէզները անշուշտ չ'պիտի ըլլային հայսաէր, իրենց մոլեռանդութիւնը պահելու համար անոնք տարիներ առաջ եկած ու հաստատուած են Սուրբիոյ բարեբեր օդասուն տեղերուն մէջ. օսմ. կառավարութիւնը արագներու տկարութենէն օգուտ քաղելով իրենց սեփական հողերը բռնի խլեր և Զէրքէղ ու Այտընցիներու յատ'ացուցեր է. արաբները պղտիկ բաղխումներ ու նեցեր են, սակայն բոլորովին անյաջող մնալով կարելի չէ եղած տիրանալ իրենց պատենական հողին և ց'այսօր Զէրքէզը մնացեր է այդ կողմէրը կանոնաւոր կերպով երկրագործութեամբ ապրելով :

Արար ժողովուրդն ալ հայ գաղթական ժողովուրդին չ'օժանդակեց, բացառութիւն ըլլալով Մատապայի յոցն և լատին երեսիոխանները որոնք առաջիմներէն քիչ մ'աւելի գթասէր և մարդասէր գտնուեցան, նմանապէս ծէհիսի լատին առաջնորդը իր գիր վիճ հայ գաղթականութեան նայեցաւ և Երուսաղեմէն ծանօթ հայասէր Բագրի Լմմանուէլէն զըրկուած գլեասեղէնը բաժնեց Գարատուրանի խեղճերուն :

## ՇԱՄ - ԴԱՄԱՍԿՈՍ

Դամասկոսը Պէյրութէն 53 մղոն դէպի հարաւ կ'իշնայ. Սուրբիոյ և Պաղեստինի բանալին նկատուած է, աշխարհիս ամենահին քաղաքներէն մին կը կարծուի. Ժամանակի ընթացքին 150,000 էն մինչև 350,000 բնակչութիւն ունեցեր է. Բատ Յովսեպոս պատմագրին՝ քաղաքին հիմ-

նաղիլն է Իւղէի որդին Արամը ։ Իր գեղեցիկ շրջակայքով ե առատ ջուրով՝ Արաբներու կողմէ նկատուած է աշխարհիս ամենալաւ վայրը. Քաղաքը շրջապատուած է ամուր պարիսպով մը, որը 7 գոներ ունի. «Ծիտակ» կոչուած վոզոցը, որուն վրայ բատ աւանդութեան, Պօղոս Առաքեալը ապրած է, թէև նեղ, բայց շատ գեղեցիկ է:

Դամասկոս ունի 200 ի մօտ մզկիթներ, ամենամեծ մզկիթը նախապէս հեթանոսաց տաճար մնն էր կ'ըսուի:

Սալիթի մօտ գտնուող անառիկ Նապլուս քաղաքը որ Աստուածունչին մէջ յիշուած է, Սեպտ. 26 ին զրաւուելով բացաւ Սուրբիոյ գուռը, որով յաղթական բանակները մնծ յառաջնաղացումով Հոկտ. 1 ին զրաւեցին Շամը. Հոկտ. 26 ին Հալէպը, և Նոյ. 9 ին Խակէնտէրունը:

## ԵՐՈՒՍԱՂԷՄ

Ս. Քաղաքը զրաւուեցաւ 1917 Դեկտեմբեր 9 ին, առ ազատագրուեցան 6(4) հայ գաղթականներ, մնծամասնութեամբ Ատանացի հարուստներ :

Հօն աքսորուած էին նաև բազմաթիւ կղերականներ, Կիլիկիոյ Շնորհ. Սահակ Կաթողիկոսը, իր քանի մը հետառութներով որոնց կարգին Գեր. Գիւտ Եպսկ. Միհիթարեան, նաև Խղմիտի ծերունազարդ Առաջնորդը Գեր. Ստեփաննոս Արքեպո. Յովակիմեան, Պանտրմայի Առաջնորդ Գեր. Կարապետ Եպկո. Մաղլըմեան, Համնոյ Առաջնորդ Գեր. Պետրոս Եպկո. Սարամեան, Կ. Պոլսոյ Պատր. Փիխանորդ Տ. Երուանդ Մ. Վարդապետին Արմաշական երեք վարդապետներ Մամբրէ Սիրունեան, Հմայեակ Պաղտասարեան և Խորէն Թաշճեան, բազմաթիւ քահանաներ, սարկաւագ-

1918 Ապրիլ 3 ին Սալթէն երտսաղէմ բերուեցան  
508 այր, 352 կին, 362 մանչ և 320 աղջիկ գաղթական-  
ներ, զանազան տեղացի : Ասոնք տեղաւորուեցան « Սէլ-  
դըաթ »ի շնչքին, Պուխարս թաղին և հայոց վանքին մէջ :  
Տեղաբնակ գաղթականները նորեկներուն օգնելու համար  
զանազան մարմիններ կտղմեցին և աշխատեցան : Տարա-  
գիրներու Տնօրէն Անգլիացի Գարփիթէն Ֆիլտինկի, և  
Ֆրանսական Հանրապետութեան բարձր Գօմիսէր Մ. Փի-  
քոյի ցոյց առուած սրացաւ հոգաստարութիւնը գերազանցա-  
պէս գնահատելի էր և երախտագիտութեան արժանի :

Եգիպտոսայութիւնը 1918 Ապրիլի կէսերուն, երտ-  
սաղէմ զրկեց երեք հոգիէ բաղկացած պատուիրակութիւն  
մը կաղմակերպելու համար նախատի, վանքապատկան և  
այլ գործերը : Այդ պատուիրակութիւնը կը բաղկանար Հայ  
Ազգ, Միութեան (Տ. Ստեփան Եսայեան), Հ. Բ. Լ. Մի-  
ութեան (Տ. Միհրան Գաղարսեան) և Նախատամատոյցի  
(Տ. Արշակ Ֆէրմաննեան) ներկայացուցիչներին :

Պատուիրակութիւնը առաջին առթիւ խակ լուծեց նա-  
խապէս կազմուած ժողովները, որոնք ընդհանուր զժգոհու-  
թիւններու առիթ առուած էին, և անոնց տեղ նորեր կազմեցի:

Ի վերջոյ Երտսաղէմ հաւաքուած գաղթականները մաս  
առ մաս փոխագրուեցան Բօր - Սայիտի Հայկական Գաղ-  
թակայրը, ուր կը հոգացուին Բրիտանական վեհանձն կա-  
ռավարութեան խնամքներով, և օր մը — ի՞նչ երջանիկ օր—  
բազրը պիտի ունենանք փոխադրուելու գէտի հայրենի ուր-  
բազրն հողը . . .



